


ՅՈՎՀԵ. ԸՆԿՈՐԵԼԵՆ

ԳԵՐՄԱՆ ԴԱԻԼ ԿՈՎԿԱՍԻ ՄԵԶ

(ՀԱՅԱՀԵՐՄԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ. ԵՎ ՎՐԱՍՏԱՆ)

(Արտասալքուած «Մշակելն»)

ԹԻՖԼԻՍ
Յաղագիչէկոնօմիկա, Մեծ-Կանեքիլիոդ. № 3
1917



9(47.922)

2-17

ՅՈՎՀ. ՅԱԿՈԲԵԱՆ

31 AUG 2007

ԳԵՐՄԱՆ ԳԱԻԼ ԿՈՎԿԱՍԻ ՄԷԶ

(ՀԱՐՄԴԵՐԸՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՎՐԱՍՏԱՆ)

8(91941)
1005

74409

ԹԻՖԼԻՍ
Տարան «Էկոնօմիա», Մեծ-Կանեֆի փող. № 5
1917



✓ 2455-91
(1-90)

Ա.

ՀԱՄԱԳԵՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Տարիներու ուշադիր հետևողականութեամբ ու խնամու նախապատրաստութեամբ մշակուած համագերման ծրագիրը այսօր ալ բացայաց է ։ ամենուն։ Այն ծառալական քաղաքականութիւնը, զր կը հետապնդէր Դերմանիա իր զինուորական հսկայ պատրաստութեամբը, արեան և աւելումի մտանեց քաղաքակերթ աշխարհը ներկայ պահերազմով։

Բերլինի զինուորական խմբակը իր գլուխը ունենալով կայսրն ու գահաժառանգը և սերու գործակից գրամմատէր զաստակարգը տարիներէ ի վեր անօրինակ կազմակերպութեամբ մը իր ցանցերը տարածած էր աշխարհի ամեն անկիւնները։ Ո՞չ մէկ երկիր, ոչ մէկ ազգ տնտեսուած էր, ոչ մէկ մանրամասնութիւն զանցառուած գերման համաշխարհային տիրապետութեան ծրագրի իրականացման յաջողութեանը համար։ Դերմանիոյ վճռական որոշումն էր ոչ միայն

աիրապետել կենդրոնական Եւրոպիոյ վրայ՝
իր գերիշխանութեան ներքեւ առնելով Բէլ-
ջիբան ու Հիւսիսային Ֆրանսան, Կուրլան-
դիան, Լեհաստանը, Ռուսայնան ու Բեստ-
րաբիոյ մէկ մասը, ոչ միայն Բալքանեան
երկիրներն ու Թիւրքիան մինչև Պարսից
ծոցը, այլև Գերմանիա յայտարարելով
1914-ի պատերազմը յոյս ունէր իր կայսե-
րական ձգտումները իրականացնել գաղթա-
վայրեր հաստատելով Ասիոյ, Աֆրիկէի և
Հարաւային Ամերիկայի ամեն կողմերու
Այսպէս ամբողջ տշխարհն իր ճարտարա-
րուեստի ու առնուրի ասպարէզ ընել և իր
զինուրական հմայքով ամբողջ մարդկու-
թիւնը ստրուկ դարձնել այս նոր Հռովմի
Բերլինի գերման կայսեր հրամաններուն:

Ճշշղ այս հսկայ, բայց երազուն ծրագրին
իրադրժման համար էր, որ ամեն մէկ
գերմանացի իր սրբազն պարտականու-
թիւնը համարած էր ինքինք ստրկօրէն-
ի սպաս զնելու համագերման խմբակի հրա-
մանատարներուն։ Ընկերային ինչ աստի-
ճանի, ինչ դասակարգի կամ բաղաքական
ինչ դաւանանքի ալ պատկանէր գերմա-
նացի մը, ան շացած ապագայ ոսկեզօծ-
երազներէն՝ ինքինք նուիրած էր համա-
գերման գործակալութեան աշխատանքին։
Այսօր այլ ևս գաղտնիք մը չէ՝ թէ ուր ոք

գերման ճարտարարուեստեան հաստատու-
թիւն մը կար, կրթական ձեռնարկ մը, ան-
մեղուկ պանդոկ մը, հոն յամառօրէն բոյն
գրած էր համագերման գործակալութիւնը և
կամ աւելի պարզօրէն ըսելով՝ գերման գա-
ւադիր լրտեսութիւնը*):

Փաստեր շատ կան, սակայն Ամերիկայի
պատկառելի նախագահ Ուիլսոնի յայտա-
րարութիւնը ամերիկեան խորհրդարանի
մէջ՝ բաւ է ցուցնելու, թէ գերմանները
մինչև ուր տարածած էին իրենց դաւադիր
ձեռքբերը։ Միացեալ Պետութեանց նախա-
գահը Գերմանիոյ դէմ պատերազմի հրատա-
րակման առթիւ կըսէր. «Այս բաներէն մին,
որ ծառայած է մեզ համոզելու, թէ պրո-
սական բռնապետութիւնը երբէք չի կրնար
մեզի բարեկամ ըլլալ, այն է, որ այս պա-
տերազմին առաջին օրէն իսկ մեր անկաս-
կածելի համայնքը և նոյն իսկ մեր կառա-
վարական պաշտօնատունները լիցուցած էր
լրտեսներով և ամենուրեք ոճքագործ դաւեր
լարած մեր ազգային ճարտարարուեստի և
վաճառականութեան դէմ. Յիրաւի, հիմա ա-

*) Մեր ընթերցողներուն ջերմօրէն կը յանձնարարենք կարդալ վերջերս Պարէզ հրատարակուած ուսումնասիրութիւն մը հա-
մագերմանականութեան մասին, այս Աndré Cheradam «Pangermanisme Demasqué».

պատուցուածէ, թէ լրտեսներ կը գտնուէին
մեր երկրին մէջ նոյն իսկ պատերազմին
սկսումէն առաջ:

Մեր առաջադրումէն դուրս պիտի ըլլար
մի առ մի թուել համագերման լրտեսական
գաւերն ու խարդաւանանքն ամեն երկիրնե-
րու մէջ: Առասպելական գումարներ ծախ-
սուեցան ու տակաւին կը վատնուին ամեն
աններելի միջոցներով՝ դուելու ու գաւա-
ճանելու ազգերու կեանքին դէմ, խաբելու-
ու մոլորեցնելու հասարակաց կարծիքը և
երկապառակութեան որոմ ցանելու զանազան
ցեղերու ու համայնքներու միջև: Միայն
Ռումանիոյ մէջ այդ երկրի չէզոքութեան
առաջին երկու տարիներու ընթացքին գեր-
ման լրտեսութեան վատնած յայտնի գու-
մարը կը հասնի 33 միլիօն ֆրանկի: Ա-
թէնքի բաժինը 25 միլիօն ֆրանկ կը հա-
շուուի: Պատերազմի առաջին տարին միայն
Միջագետքի արաբները սիրաշանելու համար
360,000 օսմաննան ոսկի զրկուեցաւ Բաղ-
դադի գերմանական գրամատուն:

Երկար պիտի ըլլար մի առ մի թուել
փաստերը՝ արդէն ապացուցուած իրողու-
թիւնները կը կին ապացուցանելու համար:
Երբ Ամերիկայի Միացեալ Պետութեանց
նման կազմակերպուած, զարգացած ու զի-
տակից համայնքի մը մէջ գերման գործա-

կալը իր կաշառքի ու խարդաւանանքի ձեռ-
նարկներով յաջողած էր մտնել մինչև պե-
տական պաշտօնատուններու գոներէն ներս,
ապա մրցան դիւրին էր անոր համար խա-
բել Արևելքի դիւրահաւածն ազգերը: Գեր-
ման գործակալը՝ համագերման ուսումնա-
սէններու վաւերագրերով ու փաստերով
զինուած ու համագերման դրամատիրոջ
ոսկիններով բեռնաւորուած՝ ճամբայ երա-
բերլինէն և գնաց աշխարհի ամեն կող-
մերը՝ խաբելու ու կաշառելու և զոհեր ստեղ-
ծելու գերմանական անկաւշտ ու փառամոլ
տիրապետականութեան: Ան Բիւզանդիոնի
թիւրբին մօտեցաւ և երեսութապէս համա-
թուրանական ծրագիրը հրահրեց ու քաջա-
լիրեց, անոր ցեղային փառամոլութիւնը
շոյեց, փայտայեց և ապազայ ընդարձա-
կածաւալ թուրանական կայսրութեան մը
հիմումին հեռանկարով շիացաւց թուրբ-թա-
թարական տարբերը ու համաշխարհային
կը կին մէջ ննաեց զանոնք: Գերման լըր-
տես-գործակալը Կ. Պոլսի երիտասարդ
թիւրքերու ականջին փափսաց. «Հայաստանի
հայութիւնը խոչընդուած մըն է Փոքը ևսիոյ
թիւրքութեան ու նովկասի թուրանական
ցեղերու միացումին, զուն քու կայսրու-
թիւնդ պիտի տարածես Կ. Պոլսէն մինչև Աֆրիկանիստան. Արաբիայէն մինչև Կովկա-

ունան լիսները, ըու ճամբագ մաքրէ ոյց
տարրէնք: Ու թիւրքը ձեռք դրաւ հայու
պատմական բնակավայրին վրայ «առժա-
մանակեալ» անուան ներքեւ հայը տեղահան
ըրաւ իր հազարաւոր արքիներու հայրենի
տունէն, կողոպտեց, կոտորեց ու ջարդեց
հարիւր հազարաւոր անմեղ մարդկարին
էակներ և ուրիշ հարիւր հազարաւորներ ալ
մերկութեան, անօթութեան, ոռվի ու ստոյդ
մահուան դատապարտեց:

Դերման գործակալ-լրտեսը չմոռցաւ վրա-
ցի ազգը, հայուն զարաւոր դրացին, ցե-
ղակից, կրօնակից ու անցեալի զինակիցը,
և խոռվութեան ու երկպառակութեան որու-
մը նոն ալ ցանեց կարմիր ոսկիներու ու
կեղծարար բանսարկու շոյան ջներու տեղա-
տարափով: Տարօրինակօրէն ասպետական,
հայրենասէր, արի, բայց ծայրայեղ միա-
միտ վրացիին ըստ: «Թուալ ոտնակոխ ըրած
է քու ազգային իրաւունքներդ, դրժած
1783-ի և 1799-ի դաշնագրութիւնները և
քեզ սարկութեան մակարդակին իջեցուցած»:
Գերման գործակալը պատրաստեց ապագայ
ինքնավար Վրաստանի ծրագրելը, գծեց ու
ոպագրեց ապագայ Վրաստանի քարտէզը:
Այս պատերազմին առթիւ արծարծուած
յոյսիրու արքեցուին մէջ դաւադիրը և
մասցաւ արք սեղմանելու վրացի ու հայ

ապրերու միջիւ Հայերու հաշաւէն հալա-
ծումին հետեանքով պատմական Վրաստա-
նի սահմաններուն մէջ վերջին կէս դարուն
հաստատուելուն պատճառաւ բնականորէն
յառաջացած տնտեսական երևոյթները՝
փաստեր դարձան դաւադիրներու ձեռքին
մէջ արուեստականորէն պառակտելու և ա-
տելութեան վիճ մը բանալու երկու ցեղե-
րուն միջիւ եթէ Վրաստան իր ինքնավա-
րութիւնը չէր կրնար ձեռք բերել, ատոր
պատճառը «վաշխառու» հայ ազգն էր, «ը
ուռւներու հետ միացած իր «կեղծ» յեղա-
փոխական կազմակերպութիւններով» արգելը
կը հանդիսանար վրացիական ձգտումներուն
և ազգային ինքնավարութեան: Ուրեմն,
ըստ գերմանացի գործակալներու, վրացի-
ներն իրենց ազգային գաղափարն իրակա-
նացնելու համար միակ ելք մը ունէին՝
ձեռք երկարել թիւրքերուն, միանալ Կով-
կասի թաթար ցեղերուն հետ, տկարացնել և
չեղոքացնել հայ տարրը և աջակցելով օս-
մանեան թիւրքերու տիրապետութեանը կով-
կասի վրայ և ասով ձեռք բերել Վրաստա-
նի ինքնավարութիւնը Թիւրքիոյ գերիշա-
նութեան ներքեւ:

Համազերման ծրագրի գործակալը մինչ
վրացիներու ականջին այլ երգ կերպէր,
անդին Բիւղանդիոնի երիտասարդ Թիւրք-

թուն կը հրամցնէր այս գիւական միաբլ թէ
երբ մի անգամ ընդմիշտ հայ ազգը ջնջուած
ու մէջտեղէն վերցուած ըլլար ալ գիւրին
պիտի ըլլար փոքրիկ Վրաստանն ալ խարել
և օր մը զայն ալ հայերու օրին հասցնելը
Ֆաթիհը չարաչարօրէն սխալած էր քրիս-
տոննեայ տարրերը ստուելով իր երկրին մէջ,
զանոնք չէր ջարդած, զանոնք չէր վիրջա-
ցուցած, երբ Եւրոպա անզօր էր միջամտելու,
և հիմտ օր համաշխարհային պատերազմին
պատճառով թիւրքը ազատ էր իր երկրին
մէջ ուզածն ընել, ուզածը կարգադրել,
ալէտք էր որ Ֆաթիհին սխալը սրբագրէր
մի անգամ ընդմիշտ մէջտեղէն վերցնելով
արենէլիան հարցի բոլոր գրդապատճառները
այսինքն ջարդելով ջնջել քրիստոննեայ տար-
րերը:

Երբ Ֆերմանիս այսպէս աջ ու ձախ ազ-
գային ախորժակներ կը գրգոէր, յոյսեր
կարծարծեր ու փաստեր կը յօրինէր այս ու
այն հակառակորդ տարրերու և արուստա-
կան համաձայնութիւններ կը ստեղծէր, ո-
րոնք առաջին օրէն իսկ ծրագրուած էին
գժբաղութիւն ու կործանումի դուռներ
բանալուն, իր — Ֆերմանիոյ — մտածումը
միայն և միայն համագերման ծրագրի իրա-
կանացումն էր: Ֆերմանիա կուգէր Փոքր-
Ասիա, Պարսկաստան, Կովկաս նոր գաղթա-

վայրեր գարձնել և այդ երկիրներու բնական
հարստութիւնները գերման գրամատիրա-
կան երկաթէ լուծին Անթարկել: Արծար-
ծուած յոյսերը շուտով կը մարեին, ու կո-
տորուած, անտեսապէս քայլայուած ու ա-
ւերակներու աշխարհէն մէջ Գերմանիա պի-
տի գար իր կայսերական տիրապետութիւնը
հաստատելու մշատապէս: «Համաթուրակա-
նութիւնը, պարսկատանի անկախութիւնը—
ատոնք բայրը գերման գործակալութեան
առեղծագործումներ էին գերմանական շո-
նուն ծառայող և զատապարտուած գերման
կայսերականութեան ծառալումին զոհերը
գաւնալու: Ոթիւրքերը, — իրսէր ինծի գեր-
մանացի սպայ մը, — իրենց պատիժը պիտի
կրեն Ֆերմանիայէն, սիայն սպասեցէր պա-
տիրազմին ելքին: Ու մվ չպիտի պատիժը
Մասնաւրապէս անսնք, որոնք խարուած են
գերմանական խորդաւանանքէն ու այսպէս
թէ այնպէս ձեռք տուած այդ արիւնոտ
ձանկերուն, անոնք ամենէն առաջ պիտի
կրեն գերման հարուածը:

Մեր վերնի հաստատումները ծանր են ու
պատասխանատու, ստկայն փաստերը այնու-
բան ակնյայտնի ու որոշ են, որ ընթերցողն
առաջին մտասեեռումին իսկ պիտի կրնայ
համոզուիլ ճշմարտութեան ու իրականու-

թեան։ Ահա այս փաստերու մերկացումն է որ յօդուածաշարքով մը կը ներկայացնենք կովկասեան աղքերու և մասնաւորապէս վրաց աղջի ուշադրութեան ու խորհրդածութեան։

Բ.

ԱՊԱԳԱՅ ՎՐԱՍՏԱՆԻ ԾՐՈԳԻՐԸ

Երբ, 1914-ի աշնան Թուրքիա պատերազմի հրդեհին մէջ կը նետուէր, Պօլսոյ գերմանականութեան վարձկան մամուլը սկսաւ Վրաստանի ինքնավարութեան հարցով դրադիլ։ Մինչև այս ատեն տեսնուածքան չէր, որ Վրաստանը ուշադրութեան առարկայ գառնար օսմանեան մայրաքաղաքին մէջ, և Պօլսոյ գերմանական օրդան «Osmanischer Lloyd»-ը քանի մը յօդուածներ կը նուիրէր Վրաստանի և խըմբագրականով մը կոչ կուղղէր Թիւրքական հրամանատարութեան, հրաւիրելով էնվերը ուշադրութիւն դարձնել զէպի Վրաստան և երբ իր յաղթական բանակը մանէր կովկասի մայրաքաղաք Թիֆլիս՝ Վրաստանին չնորհել ինքնավարութիւն։ Թիւրքը Վրաստանին ինքնավարութիւն պիտի շնորհէր, գերմանացիի հրաւիրով և Թիւրքական գերիշխանութեան ներքե, Որքան կը ճանչնանք

վրացիները, չենք կընար հաւատալ որ անոնք այսպիսի շնորհը մը յանձն պիտի առնէին ընդունիլ։

Երիտասարդ թիւրքերու պաշտօնաթերթ «Թանին» յօդուածաշարք մը կը սկսէր հրատարակել «Թէ ինչու մենք պատերազմի մանք» խորազրով, որ պարզապէս թիւրքական պատերազմական ծրագիրը կը պարզէր անվերապահօրէն։ Թիւրքիա, ըստ «Թանինի», իր ազգային գոյութիւնը մըշտնջնապէս ապահովելու համար պէտք էր որ իր սահմանները տարածէր մինչև կովկասեան լեռնաշղթան և տիրէր Դերբենտի անցքին, առանց այդ սահմանին Թիւրքիա որպէս թէ միշտ ենթակայ պիտի ըլլար «Մոսկովիան ոտնձգութեանց»։

Այսքան կարեւութիւն կը տրուէր կովկասեան ծրագրին և այնքան վատահութիւն կը տիրէր երիտասարդ թիւրքերու շրջանակին մէջ կովկասի մէջ նախազարաստուած «աջակցութեանց» վրայ, որ փառամոլ ու բաղրախնդիր հրամանատար ինվէր փաշան ինքն անձամբ կովկասեան ճակատը կը մեկնէր դիւրին յաղթանակներ շահելու համար։ Զէ որ համագերման գործակալներ ու համաթուրանական լրտեսներ քրտնաջան աշխատանքներ թափած և դաւեր լարտծին տարիներէ ի վեր,

Կ. Պոլսոյ մէջ պատերազմի նախօրեռկին երեան ենող զանազան ազգութեանց ներկայացուցիչներուն մէջ կային և Կովկասէն եկող անձնաւորութիւններ: Կային և թաթարներ, կային և դժբաղդաբար վրացիներ, կամ ինքզինքնին վրացի անուանողներ, որոնք կը նայայ ըլլալ թէ վրացիութեան հետ կազ անգամ չունէին, այսուհանդերձ ինքզինքնին վրաց ներկայացուցիչներ կը համարէին: Ասոնց առաջնորդի և խորհրդատուի զեր կը կատարէին երկու ախրանչակ տիպեր՝ Պառվիւս և Անմէդ Աղայէվ, կամ ըստ իր վերջին անուանակոչութեան՝ Աղա-օղլի Անմէդ: Տեսդային այցելութիւններ կը կատարուէին Բարձրագոյն Դուռը և դադանի համաձայնութիւններ կը կնքուէին: Դերման գործակալ-լրաեսց գործի վրայ էր: Թէ ինչ էին այդ այցելութեանց ու գաղտնի համաձայնութեանց բան առևտալները, գուցէ ոժանց ծանօթ են հիմա, սակայն հետաքայ դէպքերու ձախողանքը անոնց արժէքը կորսնցուց:

Սակայն ամենահետաքրքրականը այդ դէպքերու յաջորդական փուլերն էին: Եթէ էնվէրին բանակը կովկասեան սահմաններէն ներս կը խուժէր, այն ատեն Պոլսոյ մէջ ալ ուժագիրը՝ գաղտնիք մը չէր: Դրօշակազարդութիւններու, խրախնանքի ու խանդավա-

ռութեանց մէջ օսմանեան խորհրդարանը արտակարգ նիստի կը հրաւիրուէր հապեեպով, ուր պաշտօնապէս պիտի յայտարարուէր թիւրքական յաղթական բանակի մուտքը ի Բաթում և Թիֆլիս: Անվերապահ էին թիւրք թիւրքերը իրենց յայտարարութիւններու մէջ կովկասի գրաւումը ալ միայն մէկ-երկու օրուան խնդիր էր: Որպէս թէ կովկասեան ժողովուրդները արդէն ապատամբութեան գրօշը ծածանած և թիւրքերուն միացած էին: Առասպեկտական դէպքեր կը պատառէին մամուլի մէջ, որպէս թէ ապատամբներէն չորս հոգի միայն յաջողած էին հարիւր հոգի զինուած ուսուկան զինուոր զիրի բննել և թիւրքական բանակը առաջնորդել: Օսմանեան կայուրութիւնը ալ զօրացած կը նկատուէր իր շարքերու մէջ ընդունած համարելով Կովկասի մահմետականութիւնը Այս առասպեկտներու ու խանդավառութեանց մէջ, սակայն, թիւրքիոյ Վրաստանին ընելիք շնորհիծ մասին հազիւ թէ կակնարկուէր, կամ ճիշդ ևս գրեթէ սուստած էր:

Բայց այդ հարցը թիւրքերու կողմէ բոլորպին սոսացութեան մատնուեցաւ, եթի էնվէրին բանակները չարաշարօրէն պարտւեցան Կովկասի ճակատին վրայ:

Կրլիպութիւնը անգլիական յաշակումը

ստիպեց թիւրքերը հաւաքելու իրենց ամբողջ զինուորական ոյժերը մայրաքաղաքի պաշտպանութեան համար և զանցառելու կովկասեան ճակատը:

Անդին գերման գործակալը, ստկայն,
չվհատեցաւ իր դաւադիր ձեռնարկներուն
մէջ։ Հարդիւրներով լրտեսներ կովկասի մէջ
տարածուած շարունակեցին իրենց խառնա-
կիչ գործունէութիւնը։ Այս դաւերն ուղա-
ւաճ անութիւնները, որ կատարուեցան կով-
կասի մէջ և կովկասեան ճակատին վրայ,
մեր առաջադառած նպատակէն զուզս է մեր-
կացնել։ Հաւանօրէն աւելի խոհեմ պիտի
ըլլար պատերազմէն յետոյ խօսիլ այդ մասին:

Միայն դժբաղդաբար գտնուեցան քանի
մը վրացի միամիտներ, որոնք փոխանակ
գտն փորձառութենէն օգտուելու՝ անզիւ-
տակից գործիք դարձան գերմանական դա-
ւերուն։ Կ. Պոլիս գտնուող վրացի հներկա-
յացուցիչները՝ անհետացան, սակայն ատոր
ի փոխարէն Գերմանիոյ սահմանակից չե-
զոք երկրի մը մէջ վրացի հկօմիտէ» մը
երեան ելաւ, որուն գործունէութիւնը վը-
րաստանի ժողովուրդէն չեր բդիսեր, վրաց
ազգի իսկական ձգտութերուն չեր ծառա-
յեր և տարակոյ չկայ, թէ Վրաստանի
իսկական շահը, ողջմորէն դատելով, իս-
տորնակ կը համեմատէր այդ ինքնակոչ

245T-91

$$\left(\frac{1005}{91976} \right)$$

(7-90)

թագակի գործամէութեանը: Գերման գործակալ-լուսենս էր, որ կը գործէր ի շահ Գերմանիոյ և ի մնաս անոնց, որոնց գործիք դարձած էին իրենց և միամասն թիւն ունեցած ապագայ ինքնակամ զոհերը գաղնալու:

Պատերազմի սկզբնական շոջանին Պօլսոյ
և ըսնի մը գերմանական թերթեռու ցան-
ցառ ու անորոշ հրատարակութիւններէն
յիտոյ, Վրաստանի հարցը բաւական երկար
տաեն մոռացութեան մատնուեցաւ: Ոչ մի
իօսք: Յանկարծ Վրաստան նորէն ուշա-
զդրութեան առարկայ դարձաւ նոր հրատա-
ցակութեամբ մը:

Գերմանական գործակալութիւնը 1916 թ.
ամբան վրաց հարցի մասին գրքոյի մը
հրատարակեց գերմաներէն, Փրանսերէն և
անգլիերէն լիզուներով, վարչուս Աժերի-
կայի Միացեալ Պետութեանց հասարակաց
կարծիքը լուսաբանելու համար։ Այս յօ-
դուածաշարքին մէջ երկարօրէն առիթ պիտի
ունինամ այս գրքոյի մասին խօսելու և անոր-
բովանդակաւթիւնը ծանօթացնելու մեր ըն-
թելցողներուն։ Սակայն, հս ես կառաջա-
զրեմ այն ծրագիրը որ վրացիներուն կը
գերազը կ կասոի վեւակազմութեան
մասին, և կը թողարկ ընթերցադին բազու-
գել զայն թիւրքական ճամաւմներուն հետ,



Գրկոյքին հեղինակը հետեւալ կերպով
կը գծէ Կովկասի և մասնաւորապէս Վրաս-
տանի ապագայ վերակազմութեան ծրա-
գիրը:

«Դերմանիոյ, Աւատրիոյ և Թիւրքիոյ
վճռական յաղթանակի պարագային, մեր
կարծիքով, Կովկասեան Հարցը պէտք է
լուծել հետեւալ կերպով.

«Առաջին. Թիւրքիոյ պիտի թողուին Կար-
սի և Երևանի կուսակալութեանց մէկ մասը,
ուր ընակչութեան ստուար մեծամասնու-
թիւնը թիւրքական ծագում ունի:

«Երկրորդ. Անդը կովկասը պէտք է չէզոք
պիտութեան մը վերածուի Զուիցերիոյ
նստան, և բոլոր պիտութիւնները պէտք է
երաշխաւորին անոր մշտնջնական չէզո-
քութիւնը:

«Երրորդ. Վրաց ազգը պէտք է վերստա-
նայ իր պատմական հոգածասը նախապէս
յիշատակուած սահմաններու մէջ*) և կազ-
մէ անկախ վրացական պիտութիւն։ Այս
պիտութեան սահմանադրութիւնը պիտի
կազմուի Վրաց Ազգային Ֆողովի կողմէն,
որ պիտի հրաւիրուի անկախութեան ճա-

*) Յետագային կուստանք մեր ընթեր-
ցողներուն այդ յիշատակուած սահմանները
և այն քարտէսը, որ կցուած է այս գրքոյ-
էին։

նաշումէն յետոյ։ Այն մահմեդականները,
որոնք այս անկախութեան մասնակից պի-
տի ըլլան աղդայնապէս տարսմերժօրէն,
վրացի են և ուրեմն կրնան Վրաստանի
քաղաքական կեանքին մասնակից ըլլալ
պիտութիւնը պիտի երաշխաւորէ անոնց
կրօնական պարտականութեանց կատարման
բացարձակ աղատութիւնը և զիջումներ պի-
տի ընէ անոնց օրինաց սահմանին մէջ
և մահմեդականութեան պահանջներուն հա-
մապատասխան։ Այն հայերը, որոնք յանձն
կառնեն ապրիլ որպէս անկախ պիտութեան
մը քաղաքացիներ, պիտի յարգուին անոնց
սեփականութեան իրաւունքները, անոնց
եկեղեցին, անոնց գպրոցները, անոնց լի-
գուն և անոնց ազգային մշակոյթն ընդ-
հանրապէս։ Անկախ Վրաստանի քաղաքա-
ցիները բոլորը հաւասար են օրինաց առջև,
թէ իրենց իրաւունքներուն և թէ իրենց
պարտականութեանց մէջ։

«Չորրորդ. Թաթարները և հայերը իրու-
ւունք պիտի ունենան կազմակերպելու
թաթարօհայ քանթօններ՝ միջնորդներու
խորհուրդով և աջակցութեամբ, որու որ
ընտրեն (միջնորդ) իրենց կովկասեան գրա-
ցիներէն և կամ եւրոպացիներէն։ Փոխա-
դարձ պարտականութիւններ պէտք է կա-
տարուին։ Իրարու սեփականութիւնը, կրօնը և

լեզուն պէտք է յարգուին, և սահմանաւորութիւններ պիտի գծուին մշակոյթի մտկա, դակին համաձայն Զուտ թաթարական սահմանադրութիւն մը պիտի մտցուի այն շրջանակներու մէջ, ուր թաթարները մեծամասնութիւն կը կազմին, պաշտպանելով հայ փոքրամասնութեան ազգային իրաւունքները, և փոխադարձաբար, ուր հայերը բնակչութեան մեծամասնութիւնը կը կազմին:

«Հինգերորդ. լեռնական ժողովուրդները պիտի միացուին դաշնակցութեամբ մը: Օրինակի համար՝ Դաղստանի բնակչութիւնը կը հաշուուի կէս սիլիօն և անոնց բնակած հողամասը բաւականաչափ է արոարացնելու համար սեփական սահմանադրութիւն ունենալու: Քանի որ անոնք իրենց դրացիներու կոտ հնառաւոր ժողովուրդներու հետքարդ խնդիրներ չունին, և կապրին տարուան մեծագոյն մասը իրենց լեռներուն մէջ, անոնք կրնան կազմակերպուիլ իրենց հին սովորութներու և կարգերու համեմատ, որ դժուար աշխատանք մը չէ» *):

Ապա հեղինակը անցնելով իր վերև տուածուուած ծրագրի կազմակերպութեան, կոտաջարկէ որ ամեն մէկ առանձին մասը

ներկայացնէ զուտ քաղաքական անհատականութիւն և սահմանները ճշղօրէն զըծուած ու ամենուն կողմէ ճանչցուած ըլլան: Առաջին օրէն իսկ դրամտկան և մաքսային միութիւն պէտք է ներմուծել փոխադարձ համաձայնութեամբ: Զանազան ազգերու ներկայացացչական ժողովներ պիտի զումարուին պարբերաբար ընդհանրական խընդիրներուն լուծում տալու համար: Երբ ցեղային ըոլոր տարածայնութիւններ և թշշնամութիւններ վերջ գտնեն, այն ատեն կարելի պիտի ըլլայ դաշնակցական ներկայացուցչական մարմին մը կազմակերպել, որու վրայ պիտի հիմուուի կովկասեան դաշնակցութիւնը:

Շատ հետաքրքրական է այս առթիւ Գերմանիոյ ուզգուած աղերսը. «Գերմանիա, որու օգնութեան կապաւինինք կովկասի ազտուութեան համար,—կըսէ դրբոյկին հեղինակը, —շնորհիւ իր գիտութեան, իր թէրնիֆին և իր դրամագլխին պիտի գտնէ դործունէութեան անսահման հող, որու երախագիտութեան վրայ կընայ հաշուել, և պիտի կընայ ձնորք բերել մեծ հարստութիւն երկու երկիրներու ժողովրդի փոխադարձ շահուն ի նպաստ: Մենք ուրատովին կողջուններ գերանացիներու այդ մեծ փիլիսոփաներու, բանասէրներու և

*) Georgia and the War, էջ 47—48.

խութիւն, և ամբողջ կովկասը, Վրաստանն ալ մէջն ըլլալով, պիտի մտնայ գերմանական դրամատիբական ծանր լուծին տակ:

Մենք պիտի ապացուցանենք, որ այս երկու առաջադրումներն ալ կհղիք են և սխալ թէ թիւրքելը և թէ գերմանացիները կը խարեն, և թէ այս ուզութեամբ նեչ շարժում, նեչ ճգում աղէտաքեր, կործանարար ու հակածարգկային է կովկասեան բոլոր ցեղերուն համար առ հասարակ և վրացիներուն համար մասնաւորապէս: Մենք չենք կրնար հաւասար և պատճառ մը չունինք հաւատարու, որ վրաց ազգի ստուար միծամսութիւնը նեչ համակրութիւն, ունչ պատասխանաւութիւն ունի այս յետին մտքերով ասպարէղ նետուած ծրագիրներուն կազմութեան մէջ: Անհատներ կրնան իրենց խիզնը վաճառել, կրնան միամտօրէն գործիք ու զոհ դառնալ այս ու զաւադրին ձեռքին, սակայն ազգերն ու ժողովուրդները ինչ բռնապետական լուծելու ալ ենթարկուին, ինչ բարբարոսական շղթաներով ալ կապուին, միշտ գիտեն իրենց խիզնի ըմբռատացման դրօշակը վեր բռնել: Ազգերը ժամանակաւորապէս կրնան խարուիլ, սակայն ամբողջութիւնը միշտ ողջադառ է, մասնաւոնդ երբ իրողութիւններ կը պարզուին և կեսնը պայմանները տևելի բնականոն ընթացը կը ստանան:

բանաստեղծներու ժողովուրդին մուտքը մեր երկրին մէջ, եթէ մենք անոր օդնութեամբ յաջողինք մեր ազատութիւնն ստանալ, ան մեզմէ տւելի լաւ բարեկամ չի կրնար ունենալ, իրական բարեկամներ առանց կեղծաւորութեան, որմէ վրացիք զերծ են: Մենք կը փափաքինք սորվի խորհիլ և աշխատիլ գերմանացիներու նըման. և կը յուսանք որ կարձ ժամանակէն մեր վարպետները հպարտ պիտի զգան մեզ նմտն աշակերտներ ունենալնուն համար» *):

Այս գլուխին մէջ առաջ բերուած կովկասեան ծրագիրները կարելի է պարզապէս երկու մասի բաժնել, առաջին՝ թիւրքօգերմանական և երկրորդ գերմանօ-վրացիական: Աժափակերպ մեր ներկայացուցածները՝ կրնանք յստակօրէն ըսել, որ թիւրքօ-գերմանական ծրագրով ամբողջ կովկասը պիտի զտնուի թիւրքական տիրապետութեան ներքե, միայն գերմանացոց խողիրքով և ի վարձատրութիւն վրացոց աջակցութեան թիւրքական տիրապետութիւնը որպէս «Հնորհը», Վրաստանին պիտի տայ ինընավարութիւն: Իսկ գերմանօ-վրացիական ծրագրով Վրաստան պիտի ստանայ անկա-

*) Georgia and the War, էջ 49.

և Թուսիոյ Կատարէնէ Բ. կայսրունիքի միջն, 24 յուլիս 1783 ին, III. «Դաշնագիր կնքուած ի Թիֆլիս նորին վեհափառութիւն Պօզու Ա. կայսեր և Հերակլէսի որդի՝ Վրաստանի թագաւոր Գեորգ X Ա. միջն, նոյեմբեր 23, 1799 ին, IV. «Բրիւսէլի համալսարանի պրօֆեսոր և վճռաբեկ առենի անդամ կընէսա նիսի գրաւոր կարծիքի պատճենը», նոյեմ. 24, 1906. Գրքոյկին կցուած է նաև Կովկասի գունաւոր մէկ քարտէզը, ուր զնուած են ապագայ Վրաստանի սահմանները: Այս գրքոյկը զարդարուած է վրաց պատճական շխնդերու քանի մը պատկերներով:

Հստ գրքոյկի հեղինակին, Թիւրքիոյ՝ պատերազմի մէջ մտնելով համաշխարհային պատերազմը գերազանցութն քարդացաւ: Ընկերային և քաղաքական նոր երևոյթներ առաջ եկան ու մեծ ու փոքր ազգերու մէջ անկախ գոյութեան յոյս արթնցաւ «Բազմազան հնդիկ ժողովուրդներ, լիներ, քենլանդացիք, ուկրայներ, իրլանդացիք, վրացիք և այլն բոլոր այս ժողովուրդները գէպի առաջ կը նային իրենց ապագայ ազատութեան, և իրենց ազգային անկախութեան ինդրին, որ երկար ժամ անակի հրատապ հարցը և.

Դ.

ՎՐԱՍՏԱՆ ԵՒ ՊԱՏԵՐԱԶՄԸ,

«Վրաստան և պատերազմը». այս վերնարդը կը կրէ այն գերման հրատարակութիւնը, որու մտսին խօսեցանք նախապէս²⁾: Կարեսը է առանձնապէս ընթերցողներու ուշազրութեան ներկայացնել այս գրքոյկը: որ պարզ սովորական հրատարակութիւն մը չէ, այլ իր էութեամբ կիսապաշտօնական վաւերագիր մըն է խօսագրուած Բերլինի մէջ և խնամքով ուր ցըրուած բարոր գերմանական դիւնագիտական և հիւլատոսական ներկայացուցիչներու միջացաւ:

«Վրաստան և պատերազմը» ունի 62 միացիք էջեր, բաժնուած հինգ գլուխներու: Որպէս յաւելուած կցուած են՝ I. «Վրաց ժողովուրդի ինդրուգիրը ուղղուած քաղաքակիրթ աշխարհի պետութեանց ներկայացուցիչներուն Լահէյի խաղաղութեան համաժողովին 1907-ին», II. «Դաշնագիր կնքուած Վրաստանի Հերակլէս թագաւորի

²⁾ Georgia and the War, by *** Zürich: The Orient Publishing Company, 35 Bahnhof strasse, 1916. նոյնը գերմանէն և ֆրանսերէն լեզուներով:

ղած է: Ներկայ պատերազմով այս խնդրին լուծումը կը սպասուի:

Եւ ըսել թէ՝ թիւրքերը, ազգերու այդ դահճները, կրնան ազգերու ազատագրիչ դառնալ, միայն Բէջիկան ու Սերբիան մարտիրոսացնող դերման արիւնոտ բերաներուն վայել է:

Բայց համբերութիւն ունենանք լսելու նոր յայտնութիւններ: «Սարկացած ժողովուրդներու զարթնումի երևոյթին, — կըսէ հեղինակը, — Կովկասը նոյնպէս բացառութիւն չի կազմեր: Կովկասցիները, և մասնաւորապէս վրացիները, կը հասկնան այս վայրկանի կարևորութիւնը իրենց զարթնումի ժամը հնչած է: Այն պատերազմը, որ ծագած է Թիւրքիոյ և Ռուսիոյ միջին, լաւագոյն միջոցը կը արամադրէ վրացի ժողովուրդին իր հարիւր տարի առաջ կորսնցուցած աշզատութիւնը վերստանալու: Այս մտադրութեամբ Վրաստանը ձեռք տուած է Թիւրքիոյ և անոր մէծ դաշնակիցներու՝ Դերմանիոյ և Աւստրօ Հռւնգարիոյ, որպէսզի անոնց հետ միացած պատերազմ մղէ Ռուսիոյ դէմք...»

«Հետևաբար կովկասեան բոլոր ժողովուրդները Թիւրքիոյ հետ միմնայն նպատակով տոգորուած պէտի վատրեն ուռւները իրենց երկբնի: Սակայն այս գործողութե-

նէն առաջացած արդիւնքը պէտք է բաժնուի այս ժողովուրդներու և Թիւրքիոյ միջն, կարելիութեան սահմանին մէջ բարեկամօրէն և ազգար կերպով: Զկայ կովկասեան ժողովուրդ մը, որ ի վիճակի չըլլայ առաւել կամ նուազ չափով անկախօրէն ապրելու, ի մեծ շահ իրեն և իր դրացիներուն: Ուրեմն խոշոր սխալ մը պիտի ըլլայ և ապագայ պառակտումներու գուռ պիտի բանայ, եթէ թիւրքերը փորձեն ուռւական իշխանութեան տեղ իրենցինը հաստատել և կովկասը պարզապէս օսմանեան մէկ նահանգը դարձնել: Օսմանեան կայսրութիւնը արդար պահանջ մը ունի, որպէս վարձք այս կոուի աշխատանքին ու ծախըին, տիրելու կովկասի այն մասերուն, որոնք իրաւունքով իրեն կը պատկանինք:

«Վրաստան և պատերազմը» երկի երկրորդ վլուխը նուիրուած է մասնաւորապէս Վրաստանի պատմական անցեալին: Կովկասի ժողովուրդը կազմուած է չորս տարրերէ՝ վրացիները, լիռնական ժողովուրդները, Բաթարները և հայերը:

Վրացիները կը բնակին կովկասի կեղբանական և հարաւարեմտանան մասերը՝ իր մէջ պարունակելով Թիֆլիսի, Քութայիսի, Սուխումի ու Բաթումի կուսակալութիւնները և Կարսի ու Զաքաթալայի կուսակա-

բռղմեցաւ երքեմն-երբեմն Բիւզանդիոնի և
հայոց գէմ, և երբեմն ալ դաշնակցեցաւ ա-
նոնց հետ՝ պատերազմելու համար պարսիկ-
ներուն գէմ, որոնք այն տաեն կը սպառ-
նալին բիւզանդական կայսրութեան:

Հետզհետէ քաղաքական իշխանութիւնց
զարգացաւ Վրաստանի մէջ և հինգերորդ
դարուն բոլորովին անկախ դարձաւ թէ
Բիւզանդիոնէն և թէ Պարսկաստանէն: Այդ
գարուն կազմուեցաւ ազգային եկեղեցին իր
գլուխ ունենալով կաթողիկոս մը: Այս եկե-
ղեցին 11 րդ դարուն կանոնական օրինաց
համաձայն յայտարարուեցաւ աւուկեֆալ
(autocephalous), և որ կարևոր դեր կստա-
ռած է Վրաստանի ազգային մշակոյթի
զարգացումին մէջ:

Թրիստոնէութեան ներմուծումէն յետոյ
ընիկ լիզուով եկեղեցական զրականութիւն
մը ստեղծուեցաւ Վրաստանի մէջ, և հետե-
ւաբար այդ ժամանակի կրթուած վրացին
ները անծանօթ չէին կրօնա-փիլիսոփայա-
կան խնդիրներու հետ: Այս հիմունքի վրայ
ծաղկեցաւ աստուածաբանական և փիլիսո-
փայական հարուստ գրականութիւն մը:
Ընկերային ոգի մը, մտային խանդավառութ-
յը և այս ու միւս աշխարհի իդէալ
ներածուեցաւ նկարչութեան, արձանագոր-
ծութեան, ճարտաջապետութեան, եկեղեցա-

լութեանց կէսը: Այս երկիրը պատմակա-
նօրէն հնաւանդ ժամանակներէն մինչեւ մեր
օրերը կը պատկանի վրացի ժողովուրդին,
զոր պաշտպանած են զինքի ուժով իրենց
պատմութեան ակսումէն ի վեր:

Այսօր վրացի ժողովուրդի թիւը կը հա-
յուսի գրիթէ երեք միլիոն, որոնցմէ 2½
միլիոն քրիստոնեայ են և 300,000—400,000
ժահմենդական: «Վրաստանի քաղաքական
պատմութիւնը եղած է շարունակական պաշտ-
ոպանութեան պայքարը իր հայրենիքի հա-
մար, որ իր զաւակներու արիւնով թրջուած
է: Ան պաշտպան եղած է բարձր մշակոյթի
մը, զոր ստեղծած է դարերու աստիճանա-
կան զարգացմանը այս մտացի, ժրաշան և
առաջարկաւը ժողովուրդը»:

Այս ներածականէն յետոյ զըբոյկին հե-
ղինակը ամփոփ, բայց յստակ շարադառու-
թեամբ մը կուրուազծէ Վրաստանի պատ-
մութիւնը: Հաստատուած կովկասի մէջ՝
մաքին անհասաննելի ժամանակներէ ի վեր,
վրացիները ստիպուած էին կատաղի պայ-
քար մը մղել իրենց դրացիներուն զէմ:
Այս պայքարներէն Վրաստանը յաղթական
դուրս եկաւ: Պօմպէսի ժամանակը մինչեւ
իսկ Հառվմէտական լեզչօններ երեսան Վրաս-
տանի ռահմաններուն վրայ: Թրիստոնէու-
թեան մուտքէն յետոյ Վրաստանը պատե-

կան երաժշտութեան և գրականութեան մէջ։
Տասնըմէկերրդ դարուն Դաւիթ Բ-ի օրով
(1089—1125) Վրաստանը միացեալ թա-
գաւորութիւն մը զարձաւ 1122-ին, երբ ա-
րաբները վտարուեցան Թիֆլիսէն, Վրաստա-
նի քաղաքական միութիւնը կատարուեցաւ։
Այս թագաւորին իշխանութիւնը տարա-
ծուեցաւ կովկասիան բոլոր միւս ժողովութ-
ներուն վրայ, Մեծ ու զօրաւոր թագաւորու-
թիւն մըն էր որ կրնար պղճել ոչ միայն
իր գրացիներուն վրայ, այլ և ինքզինք յար-
գելի դարձուցած էր այդ ժամանակի մեծ
պետութիւններուն։ Վրաստանը տասներ-
կուերրդ դարուն իր քաղաքական, մտա-
ւորական և տնտեսական զարդացումի զա-
գաթնակիտին հասաւ։ Թամար թագուհին
իշխանութիւնը (1184—1212) Վրաստանի
սովորան է։ Վրացի մեծ բանաստեղծ
Շօթա Խուռաթավէլի կը պատկանի այս ժա-
մանակին, ան վրացի ժողովուրդին ժառան-
գութիւն ձգեց իր զլուխ գործոցը՝ «Հնձենա-
ւորը», բանաստեղծական շարադասու-
թիւն մը, որ համարժէք է «Divina Com-
media» ին և զոր մինչև այսօր ալ բոլոր
վրացիները զոց դիտեն։ ԺԱ. և ԺԲ.
զարերուն երեան եկան բազմաթիւ բանա-
ստեղծներ, աստուածաբաններ, պատմաբան-
ներ և բանաօէրներ։ Այս ժամանակ ճար-

տարապնտութիւնն ալ գերազանցօքէն զար-
գացաւ։ Բազմաթիւ ճարտարապետական
շէնքեր՝ ոմանք աւերակ, ոմանք լաւ պա-
հուած՝ տակաւին կը մնան մինչև այսօր ալ
և մասնագէտներու հիացումին արժանա-
ցած են։ Վրաստանի եկեղեցիներու և պա-
լտաներու յատկանշական նկարներ և ար-
ձաններ, իրենց կատարելութեամբ կրնան
բաղդատուիլ ժամանակակից եւրոպական
երկրներու գեղարուեստական արտակըռու-
թեանց հետա Շարականներ, որոնց ծագումը
կը գտնուի հին ժողովրդական երգերու մէջ,
և որոնք մինչև այսօր անաղարտ պահուած
են, լաւագոյն արտազրութիւններն են վրա-
ցական երաժշտութեան, որ այնքան բարդ
է և առանձնայատուկ, որքան վրաց լիզուն։
Միացած կազմակերպուած պետութիւնը ու-
նէր իր օրինադիրքը։ Ընկերային կոստըն
ալ լաւ կտզմակերպուած էր։ Մէկ խօսքով՝
առանըմէկները զարէն մինչև առաներկու-
երորդ դարը Վրաստանը կը ներկայացնէր քա-
զաքալրթուած մեծ թագաւորութիւն մը, որ և
ոչ մէկ կերպով արևելիան էր։ Քրիստո-
նայ թագաւորութիւն մըն էր ոչ միայն
կրօնական իմաստով, այլ և իր լնդանութ
ոշուկոյթով, և այսպէս, «վրացի ժողովուրդը
մինչև այսօր ալ աւելի կը նմանի Հարա-

ւային Եւրոպայի ազգերուն, քան արհելեան ժողովուրդի մը։

Այն հօրդաները, որոնք ողողեցին կովկաս և Եւրոպա, ԺԳ. գարուն խոժեցին նոյնպէս և Վրաստանի վրայ. Մոնղոլներու արշաւանքը, երբ սուլթան Զէլալէդդին նախապէս արդէն ռունակով ըրած էր Վրաստանը, գրեթէ վերջ դրաւ Վրաստանի ոն կախութեանը: Կոտորածները երկիրը տնտեսապէս և բարոյապէս բոլորովին աւերակ գարձուցին:

Մոնղոլներու վտարումէն յետոյ քաղաքական և կրթական ժակարդակը շատ իշած էր: Երկիրը քաղաքականապէս բաժնուած էր փոքրիկ և տկար իշխանապետութիւններու, և հազիւ տասընչորրորդ դարուն Վրաստան այս անկումէն բարձրացաւ: Թէ՛ Գէորգ Ե. թագաւորի օրով (1318—1346) փորձուեցաւ: Ինն քաղաքական ժիութիւնը վերստեղծել, սակայն ինն վառքի օրեկը անցած էին և նոր մոնղոլական արշաւանքը խորտակեց ազգին ուժը:

Մոնղոլական արշաւանքներէն յետոյ Վրաստան ենթարկուեցաւ պարսկական և թիւրքական յարձակումներուն և արիւնաքամ կորսնցուց իր քաղաքական անկախութիւնը: Մանաւանդ Կ. Պոլսոյ գրաւումէն յետոյ, երբ օսմանեան մեծ պետութիւնը

կազմուեցաւ Վրաստանը ունեցաւ զօրաւոր թշնամի մը: Կրօնական տարրերութիւնը աւելի կը ծանրացնէր Վրաստանի կացութիւնը: Այս ատենները պարսիկներն ասկան զօրանալ: ԺԴ. գարուն, երբ Վրաստան վերստին միացած էր, զիւրին չեր իր թշնամիներուն համար հապատակեցնել զայն, սակայն Լէնկիթէմուրի արշաւանքը, որու հետեանքով Վրաստանը քսան տարիներ աւերակի վերածուեցաւ և բաժան-բաժան եղաւ, առիթ ընծայեց թիւրքերուն և պարսիկներուն երկիրը աւարի մատնել մինչև անոր քաղաքական պատմութեան վերջը:

Թիւրքերը և պարսիկները Վրաստան երկու մասի բաժնեցին: Արեկեան և Հարաւ-Արևելեան Վրաստան պարսիկներուն մնաց, իսկ Սրբութեան և Հարաւ-Արևմտեան մասները թիւրքերուն ժե. գարուն թիւրքերը յաջողեցան հաստատուիլ ծովեղերեայ և Ներքին Վրաստանի հողամասերուն վրայ: Քրիստոնեայ ժողովուրդի բոնի մահմետականացումը սկսաւ այդ շրջանին: ԺԶ. գարուն այս բոնի կրօնս փխութիւնները աւելի սաստկացան և յաջորդ ԺԷ. և ԺԲ. դարերուն շարունակուեցան աւելի սխտեմատիկաբար, մերժողները կը զատապարտուէին մահուան, կը վաճառուէին գերութեան և կինթարկուէինալ անգթութեանց:

կազմած էր վրաց ազգային ոգիբն: Ութե՛
ըսրդ գորէն սկսեալ փառաւոք վանքեր
ժաղկած էին երկրի ամեն մասերուն մէջ:
Ասոնք ուսման կեցրոններ էին, ուր յունա-
կան և տրևմտեան գիտութիւնը տարա-
ծուած էր: Այս կղերականներ, որոնք կը
մեկնէին այս վանքերէն, նորերը կը հիմէին
երկրին մէջ և երկրէն դուրս՝ Երևանաղէմի
մէջ, Սիսա լեռան վրայ, Աթոսի, Խումէլիսյ
մէջ և ուրիշ անդերս, որոնք ՓԱ. և ՓԲ. գա-
րերքն մէծ ճեմարաններու վերածուեցան:
Մինչև իսկ Բիւղանդիսի կայորերը իրենց
զաւակները կը զրկէին այս հաստատու-
թեանց մէջ վրաց լեզուն ուսանելու համար:

Այս ճեմարաններէն յառաջ նկան մեծ
աստուածաբաններ, բանասէրներ և թարգ-
մանիչներ: Ասոնցօք նշանաւոր են Գէորգ
Մթացմինդէլի, Աթոսն և Յովհաննէս Պետ-
րիզոնէլի Բուլգարիոյ մէջ: Այսպէս ըրիս-
տոնիս եկեղեցին ազգային ողոյ ու կեան-
քի վառարանն էր, և պարզէ, թէ ինչժաւ բռնի
կրօնափոխութիւնը կաղմալուծոց վրացի
ժողովուրդը և զայն բարբարոսութեան
ժամանեց: Ճարտարապետութիւնը, գեղա-
րաւեսարը, գրականութիւնը, կրթութիւնը,
ամեն մէկ շարժում մեռաւ և վրացերէնը
գաղթեցաւ կրօնական պաշտամունքի, Վրա-
կանութեան և գիտութեան լեզու գալու գալուած:

Պարսիկները նոյնպէս ոտնակրիս ըրին
Վրաստանը ժԶ. և ժԷ. գարերուն: Կը ստի-
պէին աղսուականները և մինչև իսկ թա-
գաւորները ուրանաւու իրենց նախահարց
կրօնը: Վրաստանի ընածնջումի այս ար-
շաւանքը իր գագաթնակէտին հասաւ պար-
սից Շահ Աբաս Ա. թագաւորի օրով, որ
1614-ին, վրաց բանակի պարտութիւնէն յե-
տոյ, կոտորեց և 100,000 խաղաղ վրացի-
ները գերի տարաւ Պարսկաստան, ուր
մինչև այսօք ալ-անոնց սերունդները կը
մեան Ֆէրիէպանի մէջ և կը պահեն իրենց
մայրենի լիզուն: Թանի մը տարի յետոյ
Շահ Աբաս ձեռնարկից նոր արշաւոնքի մը,
սակայն այս անգամ պարտուեցաւ, և Վրա-
ստան վրկուեցաւ վերջնական կործանումէ:

Մինոյն ատեն թիւրքերը իրենց գլաւած
մասերը աւերունի մատնեցին: Քանդուեցան
քրիստոնէութեան հոյակապ յուշարձան-
ներ, փառայեղ մայր եկեղեցիներ իրենց
զանձերով և հրաշակերտ գեղաբուեստական
գործերով: Աւերակներ այսօք Ախլցիայի,
Ախլալքի, Շավշէթի և Թաօ-Քլաօձէթիի
մէջ կը ման որպէս վկայ անցեալ փառքի:
Ամենամեծ աւերը բռնի կրօնափոխու-
թիւնը եղաւ, ժողովուրդը բռնօրէն մատ-
նուեցաւ ազիտաւթեան ու բարբարոսու-
թեան: Վրաց ազգային եկեղեցին հիմը

թէն վրացի մահմեղականները պահեցին-իրենց մայրենի լեզուն որպէս ընտանեկան լեզու: Այսօր Մցխէթի, Շամշէթի և Աճա-բարայի մէջ խօսուած վրացերէնց անտաշ գա-ւառաբարբառ մըն է, շատ նախնական և հնուու գրական լեզու ըլլալէ: Ժողովուրդը մոցաւ իր անցեալը, և միակ նշանը իրենց առանձին ազգութեան կը մնար լեզուն:

ԺԶ. դարէն յետոյ Վրաստանի մնացեալ մասը շարունակեց իր յուսահատ պայքարը մինչև իր ազգութին անկախութեան կո-րուստը: Վրաստանը միակ քրիստոնեայ անկախ իշխանութիւնն էր ամբողջ իսլամ արևելքի մէջ: Անընդհատաբար թիւրքերն ու պարսիկները շարունակեցին իրենց ար-շաւանքը: Ամեն տարի յաջորդաբար Վրա-ստանի մէկ մաս աւերտէ գարձաւ և բնոկ-չութիւնը կոտրուեցաւ և կամ գերութեան մատնուեցաւ: Նոյն իսկ միւս վրացիններ— լեզիններ, չերքէզներ և ուրիշ մահմեղական լեռնական— ցեղեր—սկսան առնակութ ընել Վրաստանը, և ԺԷ, և ԺԸ, դարերուն վրացի զիւղացին ստիպուած էր հերկել իր հողը մէկ ձեռքին արօրը միւսին սուրը բռնած՝ ինքինը պաշտպանելու համար լեզի և չէչն աւագակներու յարձակումներուն դէմք և Ամեն տարի Վրաստանը պարտաւորուած էր որպէս տուրք երկու սեռի երիտասարդ:

Ներ գերութեան տալ թիւրքերուն և պար-սիկներուն, որու հետեանքով երկիրը ան-բարոյացեան ու ամայացումի մատնուեցաւ: Եաւ մը վրացիններ այնքան այլասերած էին, որ իրենց ցեղակիցներու գերեվաճա-սութեամբ կը զբաղէին հակառակ եկեղեցու արգելքին և երկրի օբէսքներուն: Փօթիի մէջ շուկայ մը կար, ուր վրացի կիններն ու դաւակները կենդանիներու նման կը վա-ճառուէինք:*)

«Վրաստան և պատերազմ»-ին հեղինակը այս ընդվկեցուցիչ դէպքերու պատկերա-ցաւմէն յետոյ կանցնի ԺԷ. դարու պատ-մութեան: Կը պատմէ Հերակլէս թագուորի (1762—1798) և Խմէրէթիոյ Սողոմոն Մնծի (1752—1782) շրջանի ազգային վերածնու-թեան մասին և վըդովանքով կը դատապար-աէ կօրդ մը ազգակիցներու դաւաճանութիւ-նը և գործակցութիւն թիւրքերու և պար-սիկներու հետ, այն ազգերու, որոնք շշա-բունակաբար դրժած են իրենց խոստումը և խացած վրացինները: Ապա 1783-ի և 1799-ի նուսիոյ հետ կնքուած դաշնագրու-թեանց մասին խօսելէ յետոյ կը պատմէ, թէ ինչպէս 1801-ին Ալէքսանդր Ա. Կայսե-րական հրովարտակով մը Վրաստանը Ռու-

*) «Georgia and the War», էջ 16.

սիոյ կցուած յայտարարեց «Ասիկա մեր գաշնազրութեանց առաջին բոնաբարում» էր, — կըսէ, — որու զէմ Պետերբուրգի վրաց դեսպանը բողոքելով հեռացաւ ոռւսաց մայրադարձն։ Ռուսական բանակը անմիջապէս Վրաստան մտաւ, ուր ան աջակցութիւն գտաւ շատ մը վրացիներէն, որոնք ամեն պարագային կը նախընտրէին ոռւսական տիրապետութիւնը պարսկականէն և թիւրքականէն. կային և ուրիշներ ալ, որոնք պարզապէս կաշառուած էին ոռւսներէն»;*)

Երկարօրէն պատմուած են վրաց գառն գանգատները ոռւսական տիրապետութեան զէմ։ Ռուսիա իր դաշնազրային յանձնառութիւնները ժիտելէ յետոյ ձեռնամուխ եղաւ վրացական ազգային եկեղեցւոյ անկախութեան և ազգային իրաւունքներու, լիզուի ու մշտկոյթի ազատ զարգացումին։ Ասոյ հետ մէկտեղ՝ հեղինակը կը խոստովանի ազգութեան մէկ մասին Ռուսիոյ համակիր վերաբերումը և կը յայտարարէ եթէ ոռւսները Կովկասի ափառպետութիւնը կը պարտին վրացիներուն, կը թուէ վրացի զօրագրներու անունները, որոնց շարքին և Լուրիս Մելիքօվ, որու մասին ծանօթութեամբ մը կը յայտնէ, թէ գաւանութեամբ միայն

հայ էր, իսկ ազգով վրացի։ Իսկ ոռւսները ամբողջ մէկ դար ի փոխարէն այնքան ծառայութեանց երկիրն ան ու սարսափի մատնեցին. Վրացի գիւղացիներու հողերը խլելով պետութիւնը զանոնք բաժնեց ուռւսու հայ գաղթականներուն, այսպէս զրկելով վրացի գիւղացին իր ընտանիքի օրապահիկը ճարկու միջոցէն և այն հողերէն, զորո իր նախնի բները հազարաւոր տարիներ պաշտպանած էին ասիական հօրդաներու խուժումին զէմ»;*)

Այսու հանդերձ՝ հակասակ այս հալածանքներուն և ճնշումներուն՝ ազգային զգացումը վառ մնաց վրացիներու մէջ, ուստացման քաղաքականութիւնը վիժնցաւ և բարձր մտաւրական ու գորակոն կենք մը ծաղկեցաւ Վրաստանի մէջ և ականաւոր գիտնական վրացիներինչպէս Պէտրիեվ, Մէլիքօվ, Ցագարէլի, Մատևորիշները առաջնակարգ դիրքիր գրաւեցին համալսարանական և զիտական աշխարհին մէջ։ Վրաստանը բարձրացաւ նոր էն տւերակներէն. ուր մէծ բանաստեղծներ Բարաթաշվիլի, Օքբէլիանի, Մէլքթէլի, Ճավճավածէ և ուս բիշներ երգեցին, «ոռն առազգայնացման և ոռուսացման փորձերը չեին կընար յաջո-

*) Ibid, էջ 22.

*) «Georgia and the War», էջ 18—19:

Վիւ։ Հատոքներ պէտք են, կըսէ հեղինակը՝
տասնիներորդ դարու վրաց գրական, գիտա-
կան ու մատորական յառաջագիմութեան
պատմութիւնը գրելու համար։ Պահանջն
աւելի կրթութիւն տարածուած է վրացի-
ներու մէջ, և բազգատելով բնակչութեան
թուին բարձրագոյն կրթութիւն ստոցած
անհատներու թիւը չափազանց շատ է։
Ճարտարարումստն ալ զարգացած է և բազ-
մաթիւ հանշեր կը շահագործուին վրացի-
ներու կողմէն։ Երկաթուղին, տարածուած՝
Վրաստանի կեղրոններու մէջ, կը դիւրացնէ
ժողովրդի վաճառականական շարժումը,
Վրաստանի մէջ ընկերային զարգացումը
այնքան յառաջացած է, որ Եւրոպայի կը
նմանի։ Ընկերվարական գաղափարն ալ
ծաւալած է զիւղերու և քաղաքներու մէջ։
Կազմուած են ընկերվարական կուսակցու-
թիւններ, սրոնք արտաքոյ կարգի դեր կը
կատարեն երկրի բարոյական, մտաւորական։
և անտեսական կեանքին մէջ։

կը հասկնանք թէ ինչն զբոււած վրացի-
նեղինակը այնքան պաշտպանողական տո-
ղեր նուիրած է անդիտակցաբար ոուսա-
կան տիրապետութեան, կը հասկնանք որ իր
նպատակն է վրացական զարգացումն ու յա-
ռաջդիմութիւնը ցուցադրել սակայն կը
զարմանանք թէ ինչպէս վրիպած են այս

ոուսական զբոււատանքի էջերը գերման
սրբագրչին սուր աչքերէն։ Երեխ չեղոք ըն-
թերցողի ուշադրութիւնը մոլորեցնելու
համար է որ յտջորդական էջեր անխնայ
յարձակումներու տեղատարափ մը կը ներ-
կայացնեն ոուսական բանապետութեան
հասցէին, և հեղինակը կը բացադանչէ։ «Վրա-
ցիները կը նախընտրեն, յիրաւի, ոտքի
ելնել և մեռնիլ կուռի մէջ, քան տանիլ այ-
սունետե այս սոսկալի գերութիւնը, այս
անարժան նուսաստացումը և այս դժոխային
անանջնքը։ Հպարտ ու պատերազմիկ
վրացիէն պէտք է վախնալ, եթք ան զէնք
ունի Ռուսները այս գիտնալով է որ զի՞
նտթափ ըրած են բնակչութիւնը։»

Փրկութեան ապաւէնը միայն Գերմանիա
է։ Անա թէ ինչ կը յայտաբարէ այս կիսա-
պաշտօնական հրատարակութիւնը։ «Ներկայ
պատերազմը միակ յոյսը կը մտակարարէ
Վրաստանին։ Վրացիները մեծ և անկեղծ
համակրութիւն մը կը մնուցանեն Գերմա-
նիոյ հանդէպ։ Վրաստանի ազատութիւնը
կընայ միայն Գերմանիայէն՝ գալ։ Վրաստան
չի ուզեր ազատիլ առանց իր կողմէն զո-
հողութիւններ ընելու Ան պատրաստ է
անզութ թշնամիին դէմ մզուող կռուին
մասնակից ըլլալու, որպէսզի արժանի ըլ-
լայ ազատութեան և կամ բոլորովին ոչնչա-

նայ, օրինակ ըլլալու համար բոլոր ճնշուած աղջերուն՝ թէ աւելի լաւ է անհետանալ փառքով, քան ապրիլ որպէս գերի Վրացի ժողովուրդը միայն յարմար վայրենին կը սպասէ, սրպէսպի աշխարհին ցուցնէ, թէ Գէորգ Սաակաձեի և Հերակլէսի հրաժանաւարութեամբ մարտիկներու սերունդը գիտէ չնահնաջել թշնամիներու ուղիէն, Աջառա և Վրաստանի ուրիշ մահմեդական նահանգները արդէն ցոյց տուին այս պատերազմին մէջ, թէ Բնչպէս կընան յուսահատօքէն կոռիլ, երբ պաշտպանուած են իրենց բարեկամներէն*):

Եւ որպէսպի այս յալտարարութիւնը չը նկատուի ասլուս մքական և յեղափոխական, նեղինակը կը ծանրանայ այն փաստի վրայ թէ Վրաստանը միջազգային օրէնքով տակաւին անկախ պետութիւն մըն է de jure, և դաշնազրութեամբ ու կամովին միայն ընդունած է ուսուկան պաշտպանութիւնը (protectorat), և իր իրաւունքները ապօրինաբար բռնաբարուած են Ռուսիոյ կողմէն, Ռուս-Վրացիական պատերազմը զոյութիւն չունի պատերութեան մէջ և Վրաստանի պարումը տեղի ունեցած է «զաւաճանութեամբ»:

*) «Georgia and the War», էջ 30.

«Հնտևաբար վբացի աղջը իրաւունք ունի պահանջելու բարեկամ պետութիւններէն՝ Գերմանիայէն, Աւստրօ Հունգարիայէն և Թիւրքիայէն, որ վրացիներու թշնամական ձեռնարկը Ռուսիոյ դէմ՝ չնկատն որպէս իդափոխական» գործ մը օրինական իշխանութեան դէմ, այլ պատերազմիկ պետութեան մը վինուըրական գործողութիւն, որ կը պաշտպանէ իր իրաւական պահնջները Ռուսիոյ ապօրինի և աւազակային միջոցներու դէմ... Ամեն մէկ վրացի կօմիտէ, որուն կը վստահուի տղգին կողմէն զինուորական գործողութեանց վարումը կամ Ռուսիայէն ազատուած հողամասերու վարչութիւնը, այս տեսակէտով իրաւունք ունի ինքնինքը աստամանակեայ կառավարութիւն անուանելու, և այս կառավարութիւն օրինականութիւնը կրնայ ճանչութիւն պետութիւններէն, առանց հակասելու միջազգային օրինաց կանոններուն»*):

Դ.

ՀԱՅՈՒԹՈՒՐՈՆՅԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՎՐԱՅՑԱՆ


Ամփոփիլով նախորդ զուխի զիսաւոր փատերն ու պատճառաբանութիւնները յըս-

*) «Georgia and the War», էջ 32-33.

տակօրէն երևան կուզան վրացի աղջայնականներու միտումներն ու նախապատրաստութիւնները, հովանաւորուած Գերմանիայէն: Մէկ խօսքով վրաց դատին այս ինքնակոչ կամ ցցինաւոր» ներկայացուցէնը կը կը: առաջին՝ վրացիները փառաւոր և քաղաքակիրթ անցեալ մը ունեցած են, երկրորդ մօնզօլական, պարսկական և թիւրքական արշաւանցները արիւնաքամ ըրած են Վրաստանը, խորտակած անոր քաղաքական միութիւնը և ժողովուրդը բռնի իոլամցմամբ, գերեզմանութեամբ նուաստացուցած, անբարոյացուցած և բարբարոսութեան աստիճանին իջեցուցած են, երբորդ՝ ուռուները վրաց հրաւէրով ստանձնած են Վրաստանի պաշտպանութիւնը և դաշնադրութեամբ խոստացած պահել Վրաստանի անկախութիւնը, սակայն վերջէն դրժամ են իրենց խօսքը և երկիրը ուռսական տիրապետութեան ենթարկած: չորրորդ՝ թէն ուռսական տիրապետութեան օրով վրացիներու թիւը աճած և հասած է ռերեք միլիոնի, ճարտարաբուծան ու վաճառականութիւնը՝ ծաղկած, կրթութիւնը տարածուած ամեն խաւերու մէջ և ընկերակին մակարդակը այնքան բարձրացած է, որ Վրաստանը եւրոպայի կը նմանի, սակայն այսունդերձ ուռսական լուծը այնքան ան-

տանելի է, որ պէտք է ապստամբիլ միանալով Կովկասի թաթարական և մահմեդական տարրերուն, ձեւք տալ օսմանցի թիւրքերուն «անողոք թշնամին»—ուսւը—վուարելու համար Կովկասէն, հինգերորդ՝ Վրաստանի միակ յոյսը Գերմանիան է, որուն անվերտապահօրէն կը խոստացուի Վրաստանի ամբողջ անտեսական կանքը և ի փոխարէն կը սպասուի, որ Գերմանիա Թիւրքիոյ տայ Կովկասի մէկ մասը և Վրաստանանկախ պետութիւն մը ճանշնայ նու նշանակուած քարտէզի գծած սահմաններուն համաձայն, որով Թիւրքիայէն Տրապէզոնի գաւառի մէկ մասը Լազիստան և Բաքերդ կը միացուին Վրաստանի, Վեցիրորդ՝ Վրաստանը միջազգային օրէնքով ծեյլու տակաւին անկախ պետութիւն ու ըրալով, վրաց աղջի կողմէն նշանակուած ոնէ կօմիտէ պիտի ճանչցուի որպէս Առժամանակեայ Կառավարութիւն, և վրաց դէնք առնելը ուռսաց զէմ պէտք չէ նկատուի ապստամբութիւն, այլ օրինական պատեմագմ, հետեւաբար Աջարայի և ուրիշ մահմեդական վրացիներու գործակցութիւնը թիւրք բանակին հետ, եբբ անոնք Արդանուշ և Արդահան մատան, պարզ զինուորական գործադութիւն մըն էր վրաց հայրենասէր և արից բանակի կողմէն:

Զուիցերիա հաստառուած վրաց կօմիտէն
այս վերև յիշուած յայտարարութիւններով
արջի ծառայութիւն կը մատուցանէ վրաց
ազգին, իսկ գերմանական արտաքին գործ
նախարարութիւնը որ այս հրատարա-
կութիւնը ըրած է, գիտակցաբար վրաստանն
ու Կովկասը հուրի ու սուրի կը մատնէ՝
պարզապէս իր արևելեան քաղաքականու-
թեան իրագործման ի նպաստ։ Աւդին եթէ
ամբողջ Վրաստանը մոխրակոյտ մը գառ-
նայ, Գերմանիան ձախողանքի պարագային
իր ձկոյթն անգամ չպիտի շարժէ, և հա-
ւատարիմ պիտի մնայ իր քանից հրապա-
րակաւ յայտնած սկզբունքին, թէ «Փոքր
ազգերը ապրելու իրաւունք չունին և պէտք
է ձուլուին մեծ ազգերու ուշ»։ Բէջիկայի,
Սերբիայ, Ռումանիոյ և Հայաստանի օրի-
նակները յայտնի են։ Մինչ Գերմանիա
արջիւնի ու քանդումի ենթարկեց այս փոքր
երկիրները և անսոնց զաւակները գերաւթեան
մատնեց, տակաւին կը գանուին վրացիներ
որոնք փոքր ազգերու զահիճին ձեռք եր-
կնցնելով՝ կուզեն աժան ասպետականուց
թիւն ծախել, յայտարարելով թէ Շկը նա-
խընարեն կուուիլ թշնամիին դէմ, օրինակ
ըլլալու համար բոլոր ձնչուած ազգերուն՝
թէ աւելի լաւ է անհետանալ փառքով, քան
ապրիլ սրբէս գերի։ Բէջիկան, Սերբիան



Ազգային պատմութեան ըստ „Georgia and the War“-ի

պատը և այն թագումն շարժումները, որ կը կատարուին իր իսկ հաշուոյն, շուտով պիտի կընայ ըմբռնել, թէ իր գոյութեան թշնամիներն ոչ ոռւսերն են և ոչ այ հայութը, այլ այն իւթօպիսաները, որոնք հուրով ու սուրով թուրանական կայորութիւնը հիմնել կերպեն, տարածուած Ազրիականի եզերքներէն մինչև ճափոնական ծովը:

Արժէր հակիրճ պատմականը ընել համաթուրանական շարժումին: Թիւրքական սահմանադրութեան հաստատումէն յետոյ, երկան եկաւ այս շարժումը օսմանեան մայրաքաղաքին մէջ և համաշխարհային պատերազմի սկսումէն ի վեր լայն ծաւալ ստացաւ թիւրքո-թաթարական ցեղերու մէջ: Ե. Գօլոյ և Թիւրքիոյ գլխաւոր ըաղաքներու մէջ հիմնուցան «Թիւրք եռւրդի» և «Թիւրք օջախի» ակումբներ, որոնք համաթուրանական շարժումին կեզրոններ գտրձան: Ինչ որ Գերմանիա համագերմանականութեամբ կուզէր ստեղծել Միջին Եւրոպա (Mitteleuropa), այնպէս ալ Գերմանիոյ դաշնակից Թիւրքիա համաթաւրանականութեամբ կուզէր ստեղծել Միջին Ասիա (Mittelasiens):

Թիւրքական ազգայնականութիւնը ոչ թէ հիմնուած է «քաղաքական վարդապետութեան» վրայ, այլ ցեղագրական գիտութեան

ու Հայաստանը, երեք մարտիրոս ազգեր, կը բողոքեն քու դէմդ, ով ինքինքդ մնշուած համարող Վրաստանի զաւակ, որ ձեռք կերկարես դահիճներուն՝ նոր զամ մըն ալ դամելու համար խաչեալներու խոչին:

Սակայն աւելի ու աւելի նուռաստեցուցիչ է Վրաստանի համար տեսնել, որ վրացին ձեռք կերկնցնէ թիւրքին, այն ազգին՝ որ իր իսկ վհայութեամբ գարերով ոտնակոխ ըրած է վրացին հայրենիքը, կործանած անոր տաճարները, մարթած ու ջարդած անոր զաւակները, ջնջած անոր անկախութիւնը և, որ աւելի սոսկալին է, անոր աղջիկները ու մանուկները քարջ տուած ու գերութեան վարած՝ լիցնելով զանոնք իր հարէմներն ու պալատները: Թիւրքիրն ու ողարսիկները մշտապէս մեզ խարեցին, երբէք կարելի չէ անոնց խօսքին վստահիլ: — կըսէ «Վրաստան ու պատերազմին» հեղինակը — և բոլոր այն վրացիները, որոնք այս դահիճներուն միացան, դաւաճաններն էին հայրենիքին ու ազգին: Սակայն ինքն ալ այսօր իր կուսակիցներով ու գործակիցներով կը միանայ այդ „դահիճներուն“ և իր իսկ բառով „դաւաճանութեան“ դրոշմը կը խարսնէ իր ճակտին վրայ:

Վրացին, ըլլայ ազգայնական թէ ոչ, եթէ լաւագէս ուսումնասիրած ըլլայ իր արձա-

վրայ, որ առաջին անգամ երկան ելաւ Հունգարիոյ մէջ անցեալ դարուն։ 1877-ի պատերազմէն յիսոյ Ռուսաստանի թաթարական ցեղերու մէջ ոռուսացման քաղաքականութեան դէմ շարժում մը սկսաւ՝ գործակցութիւն ստեղծելու բոլոր թուրանական կամ թիւրքական ցեղերու միջև թիւրքական յեղափոխութիւնը սրատրաց ընդունեց թիւրքօ թաթար եղբայրութեան դիկավարները, որոնք Խոսհայէն գացին և թիւրքիոյ մայրաքաղաքը հասաւատուեցան առողջմէ զլսաւորներն էին և են Աքչուրա և Անմէդ Աղայել։ Երիտասարդութիւրքերը, առգործած այն գերման գաղափարով թէ զօրաւոր ազգութիւն մը կազմելու համար պէտք է, որ բոլոր փաքրիկ ազգերը տեղի տան մէծ ազգերուն, ընդգրկեցին համաթուրանական կամ համաթիւրքական վարդապետութիւնը։ Ասով Երիտասարդ ու Կորովի՝ թիւրք ցեղը պիտի ունենար փայլուն Պարտպար մը ընդարձակածաւալ կայսրութեան մը հիմնումով Ասիոյ մէջ։ Համաթուրանական քարոզիչները իրենց պահանջը կը հիմնեն լեզուի, աւանդութեան և պատմութեան վրայ։ Արեւելեան Եւրոպայի և Հիւսիսային Ասիոյ կէս մասին մէջ կան լեզուներ, որ ոչ Արիականեն և ոչ ալ Սհմական, այլ նշաններ

կան ցուցնող թէ միևնոյն ծագումն ունին։ Այս բարբառները չորսի կը բաժնուին, Ֆին-Ուգրիան, Թիւրքական, Մոնղոլական և Մանչուրական։ Նէօ-թուրանական կը համարուին այն ցեղերը որոնք վերջին երեք լիգուներով կը խօսին։ Այս ցեղերն են՝ Թաթար, Կիրկիզ, Թուրքմէն, Նոգէ, Կումոկ, Բաղկիր, Չուվաշ, Եազութ, Կաշգար, Դունդան, Տունգուզ, Մանչու, Մոնգոլ, Բուրիատ և Կալմուկ։ Այս լիգուները խօսող ցեղերը կը տարածուին Բալքաններէն մինչ Մանչուրիա և Անմէդ Աղայեվի՝ — «Թիւրք եռորդի» հանդէօի մէջ զրած—ութսուն միլիոն բնակչութիւն կը ներկայացնեն։ Թէկ այս ցեղերը նմանութիւններ ունին, սակայն կարելի չէ ապացուցանել որ անմնք մէկ ցեղի կը պատկանին։ Բայց այս գծուարութիւնը փարատելու համար համաթուրանականութեան դեկազարներն աւանդութեան կը դիմեն, որով որպէս թէ Թիւրքը Յարէթի եօթը գաւակներէն մէկն էր, իսկ Թաթար և Մոնգոլ Թիւրքի թոռները։ Այս աւանդութեան կաւելցնեն այն պատմական փաստը թէ Զէնգիիան, Հուլագու, Անկօթեմուր մէկ կայուրութեամբ միացուցին Թաթար, Մոնգոլ և Թիւրք ցեղերը։ Այս Մոնղոլական կայուրութիւնն է, որ համաթուրանականները

կուզեն վերահաստատել: Գերմանիա եղաւ
այս շարժումին հրահրող և զեկավարող, որ-
պէս զի թիւրքօ-թաթարական ուժերը գոր-
ծածէ որպէս զէնք Ռուսիոյ, Անգլիայ և Զի-
նաստանի դէմ, որոնց մէջ բաժնուած է
այսօր Ասիա:

Մինչ համագերմանականութիւնը ու հա-
մաթուրանականութիւնը ձեռք-ձեռքի տուած
կը դաւեն բոլոր ազգերու և մասնաւորա-
պէս փոքր ազգերու, որոնց մէջ և վրաց-
ազգի գոյութեան դէմ, մեր վրացի մհածիտ
հեղինակը ոսկէ երազներ կը հիւսէ իր
հայրենիքին համար: Միենայն ատեն այն-
քան վստահ է գերմանօ-թիւրքական յաղ-
թանակին, որ համարձակօրէն Կովկասի մէջ
լարուած գերման դաւին վարագոյրը պայ-
ծառօրէն կը բանայ: Լսենք հիւսա նորէն
զվրաստան և պատերազմը»-ին հեղինակին
անգիտակից մերկացումները: Անա թէ ինչ
յոյսեր կը տածուին Կովկասի թաթար և
մահմեղական տարրերու համար:

«Դրեթէ երկու ու կէս միլիօն թաթար-
ներ—բալորն ալ մահմեղական—կը բնակին
Անդրկովկասի արևելիան մասերու մէջ:
Ասոնք մտացի և աշխատասէր են: Անոնք
ալ ոռումներէն հալածուած ըլլալով պատ-
րաստ են նոյնպէս զէնք վերցնելու և յար-
ձակելու. իրենց կրօնի թշնամի չնկատուին:

Դէմ*): Սակայն անոնք ի վիճակի չեն ան-
կախօրէն՝ առանց կովկասեան միւս ժողո-
վուրդներու աջակցութեան՝ յեղափոխական
շարժումը վարելու, լաւ սահմանուած քա-
ղաքական նպատակ մը առաջադրելու և
Կովկասի ապագայ քաղաքական կազմա-
կերպութեան մնջ գործը ստանձնելու: Այ-
սու հանդերձ, անոնք կարեռ օժանդակ
ուժ են և կընան մեծապէս ծառայել
թիւրքերուն և պարսիկներուն իրենց Ռու-
սիոյ դէմ մղած պայքարին մէջ:

«Կովկասի բնակչութեան երրորդ տարրը
կազմուած է լեռնականներէ, որոնք նոյն-
պէս մահմեղական են: Ասոնք աւելի նուազ
ընդունակութիւն ունին, քան թաթարները,
Կովկասի ապագայ կտզմակերպութիւնը կա-
տարելու անկախօրէն: Թաթարները ունին
գրական լեզու մը, մամուլ և գրականու-
թիւն, մինչ չէրքէզները, լէզդիներն ու չէ-
զններ՝ և ոչ մէկ բան: Լեռնականներէն ա-
մենաբազմաթիւը լէզգիներն են, որոնք
գրեթէ կէս միլիօն են և կը բնակին Կով-

*) Արդեօք եթէ ոռումները քրիստոնեայ
ըլլալով կրօնի թշնամի կը նկատուին թա-
թարներէ, ինչ պատճառ կայ որ գերմա-
նացին ու վրացին «քրիստոնեայ» ըլլալով
նոյնպէս կրօնի թշնամի չնկատուին:

կասեան լիունաշղթայի արևելեան մասերուն-
վրայ և դէպի հիւսիս մինչև Կասպից ծովը.
Այս մասը կը կոչուի Դաղստանն*):

Ի հարկէ այս ցեղերու մէջ որպէս ամենէն աւելի քաղաքականապէս հասունցած և կազմակերպութեան ընդունակ ժողովուրդ մը վրացին ըլլալով Կովկասի բաղդը անկէ կախում ունենալը յայտաբարելի յետոյ եղինակը կրսէ.

«Ասոնք են, այն ազգերը, որոնց հետ-
թիւրքիա պիտի գործակցի, որպէս զի
կարենայ վճռական յաղթանակ մը տանին
ուռաց դէմ և զանոնք վտարել Կովկասի
սահմաններէն:

«ԱՆԻՐԱԺԵՂՄ Է ՈՐ ԱՅՍ ՑԵՂԵՐԸ ՎՐԱՋԻՆԵՐՈՒ
ՀԵտ միասին գործեն, այս ժողովուրդի-
ունեցած մասնաւոր նշանակութեան հա-
մար, Առանց վրացիներու աջակցութեան,
թիւրքերը երբէք չեն կրնար Կովկասը
զրաւել, սակայն երբ վրացիները շարժին,
այն ատեն թաթարներն ու լեռնականները
պիտի հետեւին:

«Առանց լնդիանուր ապստամբութեան և կավիկասեան ժողովուրդներու զործակցութեան՝ թիւրքական ոյժից եթէ առանձին մնան, ձախողանքի պիտի մատնուին», և

^{*)} Georgia and the War, 59 33-34.

պիւրին է պատկերացնել Թիւրքիոյ պարտութեան հետևանքը երկու մահմեդական երկերներու Թիւրքիոյ և Պարսկաստանի համարք:

Եկար ժամանակի, երբ վրացիները թիւր-
քերու և պարսիկներու յաջորդական յար-
ձակումներուն պատճառաւ՝ ստիպուած էին
ուռասց օգնութեան դիմել այս սոսկալի
արշաւանքներուն դէմ։ Այս միջոցով էր,
որ ոռւսական տիրապետութիւնը հաստա-
տուցաւ Արևելքի մէջ եթէ ներկայ պա-
տերազմը ոռւսական յաղթանակով վերջա-
նայ, տարակոյս չկայ թէ Թիւրքիա պի-
տի կորսնցնէ ամբողջովին հայկական նա-
հանգները և թերևս ամբողջ Հիւսիսա-
յին Փոքր Ասիա։ Պարսկաստան ամեն պա-
րագային պիտի կորսնցնէ Ատրպատականի
նահանգը և ամբողջ երկիրը անզլացինե-
րու և ոռւսներու կողմէ մայռուն կիրպով
պիտի գրաւուի։ Կովկասը պիտի մայ ոռւ-
սական տիրապետութեան ներքի և ոռւսա-
կան զաղթականութիւնը հոն պիտի հաս-
տառուի մեջնականապէս։

«Կովկասի քրիստոնեայ ժողովուրդները
պիտի ոռուացուին, իսկ ճահճելուկանները
ոռուական երկու ամիբապետութեան ըն-
թացքին բալորովին արմատախիլ պիտի ըս-

լան և կորսնցնեն իրենց պատմական և
ազգային յատկանիշը^{*}):

Ապա վրացիական ազգայնականութեան
ներկայացուցիչը—Հլու գործիք դարձած հա-
մագերման գործակալին ձեռքին—միշտ խոր
հաւատքը ունի գերմանո-թիւրք յաղթանա-
կին: Միևնոյն ատեն, ինչպէս կերևի իր
տողերէն, այնքան ալ վստահ չէ թիւրքա-
կան խոստումներուն Վրաստանի հանդէպ.
և ահա հեղինակը կը սկսի բարոյականի ու
արդարութեան քարոզներ կարդալ և սպառ-
նալիքներ ընել թիւրքերուն:

«Կովկասի կառավարութեան խնդիրը մեծ
է: Ունէ պետութիւն, որ կը փորձէ պրաւել
Կովկասը և կառավարել այնպէս, ինչպէս իր
երկրի միւս նահանգները, սկիզբէն ձախո-
ղանքի գատապարտուած է: Մակեդոնիա
օրինակը նախազգուշացում մըն է թիւրքե-
րուն: Օսմանեան կառավարութիւնը երբէք
հաստատուած չէր այդ երկրին մէջ զանա-
զան ազգերու յեղափոխութեանց պատճա-
ռաւ: Խաղաղութիւնը հոն կրնար հաստա-
տուիլ միայն տարբեր տարրերու գոհացում
արոնիլով»^{**}):

Ապա պատկերացնելէ յետոյ ապագային

*) Georgia and the War, էջ 40—41.

**) Ibid, էջ 42.

առևաց վերադարձը այն պարագային, երբ
կովկասեան ժողովուրդները գոհ չմնան, կըսէ.
«Թիւրքերու կողմէն բնակչութեան համա-
ձանութեան հակառակ բռնի զրաւումը
ամենէն աղէտալի հետեանըները պիտի ու-
նենայ Արևելքի համար: Ուրեմն, թիւրքերը
պէտք է որ այս տեսակ մտածումէ հրաժա-
րին և յայտարարին, թէ իրենք պիտի գոր-
ծակցին ժողովուրդին՝ անկախ և չէզոք Կով-
կաս մը ստեղծելու համար: Կովկասեան
անկախ պետութիւն մը կը նշանակէ խա-
ղաղութիւն Արևելքի համար, պաշտպանու-
թիւն Թիւրքիսյ և Պարսկաստանի և վեր-
ջապէս խաղաղութիւն Կովկասի համար, որ
զարերէ ի վեր խոռվայոյզ դրութեան
մէջ կը գտնուի»^{*)}):

Կովկասի խաղաղութիւնը թիւրք հօրդա-
ներու, թիւրք ջարդաբարներու գործակցու-
թեամբ չի կրնար ստեղծուիլ: Օսմանեան
թիւրքը իր պատմութեան ընթացքին խա-
ղաղ զարգացումի ու յառաջիմութեան և
ոչ մէկ շրջան ունեցած է: Անոր պատմու-
թիւնը արիւնի, կոտորածի ու աւերումի
պատմութիւն է. այդ կրնան վկայել ոչ
միայն հայերը, յոյները, սերբերը, բուլ-
գարները, ուռմէնները, սիւրիացիները, ա-

*) Ibid, էջ 43.

բարները և ուրիշ ցեղեր, այլ նոյն ինքն վրացիները՝ իրենց պատմութեամբ ու իրենց անցեալով, ի՞նչ բան կը դրդէ վրացին, թող ըլլայ մինչև իսկ մեկ վրացին անգամ, վստահելու ու հաւատալու թիւրքի գործակցութեանը ու հաւատարմութեանը:

Օսմանցի թիւրքը օգտակար չէ եղած, հաւատաբիմ չէ գտնուած իր իսկ ժողովուրդին անգամ, ի՞նչպէս կը լլայ, որ ան վրացին «ազատութեան» ու բարօրութեան համար մտածէ: Բաղդատեցէք անգամ մը Անատոլիի թիւրքը Կովկասի թիւրքին հետ և այն ատեն պիտի կրնաք համոզում գոյացնել, թէ թիւրքը անկարող, ուրեմն անարժան է կառավարելու: Անատոլիի թիւրքը թշուռու, անօթի ու տգէտ է, զուրկ մշակոյթի ոնէ արտայայտութենէ: Իր գոյութիւնը տարիներէ ի վեր քարշ տուած է կառավարութեան թոյլատւութեամբ պարբերական ջարգերով ու թարամներով: Իր կեանը պայմանները այնքան աննպաստ եղած են, որ թիւրքը Փոքր Ասիրոյ մէջ իր հաւատուումէն ի վեր ոչ միայն չէ աճած, այլ և նուազած է, իսկ մտաւրապէս բթացած ու ոնէ վերածնունդ բացարձակապէս անյուսալի է:

Ասկլիացի յայտնի գիտնական պրօֆ. Ռամսէ, որ տարիներով կօնիս ապրած է

և շատ մօտէն կը ճանչնայ թիւրք ցեղը, ասկէ քանի մը տարիներ առաջ տողերս պրողին կըսէր. «Թիւրքը իր բարոյական ու ընտանեկան կեանքով այնքան ողբալի վիճակ մը կը ներկայացնէ, որ դատապարտուած է անհետանալու Փոքր Ասիրյէն»: Հալէպի գերմանական կայսերական վարժարանի ուսուցիչ պրօֆ. դօքտ. Մարտին Նիէպաժ անցեալ տարի (1916) գերման կառավարութեան դրկած իր տեղեկագրին մէջ կը գրէ թիւրքերու մասին. «Թիւրքերը թիւրքիա ապրող ցեղերու մէջ ընդունակութեան տեսակէտով ամենէն ստորին աստիճանի վրայ կը գտնուին. անոնք բնակչութեանը կառավարութիւնը կը կազմեն և անսականորէն նուազ կըթուած են, քան մինչև իսկ արաբները: Ո՞ւզ կրնաք գտնել դուք թիւրքական վաճառականութիւնը, թիւրքական արհեստը, ճարտարարուեստը, արուեստն ու գիտութիւնը: Մինչև իսկ իրենց օրէնքները, իրենց կրօնը, իրենց գրական լինուն փոխ առած են իրենց հպատակ արաբներէն: Մենք ուսուցիչներս, որոնք տարիներէ ի վեր ուսուցած ենք յոյներուն, հայերուն, արաբներուն և թիւրքներուն թիւրքիոյ մէջ, չենք կրնաք ուրիշ գատողութիւն ունենալ, եթէ ոչ յայտարարի թէ՝ մեր աշակերտներուն մէջ ամենէն նուազ

ուսումնասէրը և ամենէն ապիկարը եղած են
թիւրքերը։ Երբ կը լսենք, թէ թիւրք մը
յաջողած է ունէ բանի մէջ, վստահ ենք թէ
այն թիւրք համարածը կամ չերքէզ է, կամ
ալբանացի և կամ իր երակներուն մէջ
բուլգար արիւն ունեցող թիւրք։ Իմ անձ-
նական փորձառութեամբ համոզւած եմ, թէ
երբէք թիւրքը չպիտի կրնայ վաճառակա-
նութեան, ճարտարարուեստի և կամ գի-
տութեան մէջ բան մը կատարել, բան մը
արտադրել» *):

Այս խօսքերը գրուած են թիւրքիայն
այս պատերազմին ընթացքին, ուզուած
են գերման կառավարութեան և կը կրեն
գերման պրօֆեսօրի մը ստորագրութիւնը։
Մեր գրացի հեղինակը ու իր կուսակիցները,
որ գերմանացիները իրենց «վարպետներն»
անուանած էին, հիմա թող լսեն իրենց
վարդետներէն մէկուն կարծիքը ու ապա
թող եղբայրանան թիւրք ցեղին հետ։

Ուրիշ կէտ մըն ալ։ Կրնմն մեզի ըսել
թէ ինչու թիւրքերն ու թաթարները կով-
կասի մէջ անհամեմատ աւելի տնտեսապէս
ու մտաւորապէս գերազանցած են, քան
անկախ ու տիրապետող թիւրքին՝ թիւրք

*) «The New Armenia», New-York, էջ
223, 1917.

բնակչութենէն։ Հոս կովկասի մէջ թիւրք
դրամատէրներ կան, ճարտարարուեստի
ձեռնարկուներ կան, վաճառականներ, մը-
տաւորականներ։ Իսկ անդին թիւրքիոյ մէջ
և ոչ իսկ մէկ հատ։ Պոլսոյ՝ թիւրքիոյ մայ-
րաքաղաքի ամենախոշոր թիւրք մտաւորա-
կանը Բագուէն գացած է և ոռւս լեզաւն
թիւրքերէնէն աւելի լաւ զիտէ։

Կովկասի թաթարները կամ թիւրքերը,
որոնք համաձայնած էին «վրացիներու հետ
միացած ապստամբութեան գոշը պարզել»,
տարակոյն չկայ թէ առաջնորդուած էին ոչ
ազատական յեղափոխական իդէալներէ և
ոչ ալ ցանկացող էին վրացի քրիստոնեա-
ներու անկախութեան։ անոնք պարզապէս
տոգորաւած էին համաթուրանական իդէա-
լով և կամ աւելի շիտակ վարձուած գեր-
ման գործակալ լրտեսէն, որ պատերազմին
առաջին օրէն թագնուած կը մնայ կովկասի
մէջ։ Մենք գիտենք, «որ կովկասի գիւղա-
ցիութիւնը իր մտաւոր մակարդակով չի
կրնար քաղաքական իդէալ մը ներկայացնել
կրնար քաղաքական իդէալ մը ներկայացնել
և անտարակոյն անգիտակ է իր շուրջ կտ-
տարուող իրավութեանց։ սակայն չենք կը ը-
նար ծածկել բոլոր այն դաւաճանները,
որոնք փոքր ազգի մը գոյութեան դէմ գա-
ւորացին, ոռւս հայրենիքի զինուորական
գողաճիքները մտանեցին թշնամիներւն,

խոռվարարի դերի մէջ մտան, աւազակութիւններ պաշտպանեցին և մինչև իսկ մարդուսպան ու պետական դաւաճան քիւրդերու պաշտպան կանգնեցան։ Այս պատմութիւնն ալ պիտի գրուի ուշ կամ կանուխ։

Ե.

ՎՐԱՅԻՆԵՐԸ ԵՒ ՀԱՅԵՐԸ

Հայ դպրոցական պատանին, մինչև իսկ սահմանէն անդին՝ կովկասէն ճնոռու, իր մանկութեան օրերուն իր հայոց պատմութեան դասէն կը սովորի համակրիլ վրաց ցեղին, եթէ վրացի անհատ ու իսկ տեսած չըլլայ։ Հայոց պատմութիւնը մեզ կը ներկայացնէ վրացին որպէս ցեղակից, կրօնանից և դաշնակից։ Միենոյն երկնքի տակ ապրած, միենոյն թշնամիններուն դէմ կը սուած և մէկուն դժբաղդութիւնը միւսին դժբաղդութիւնը դարձած։ Չեմ կարծեր թէ գտնուին երկու ուրիշ ազգեր, որոնց պատմութիւնը այնքան սերու, այնքան նոյնանուան ըլլայ՝ որքան հայունն ու վրացինը։ Եթէ մէկներկու կորիւններ տեղի ունեցած են այս երկու ցեղերու միջև, անոնք աւելի քաղաքային պատերազմի բնայթ ունին, ճիշդ այն կորիւններուն նման՝ ո՞յ հայ ցեղի զանազան հատուածներ իրենց տ-

ունձին թագաւորութիւններով կամ նախարարութեամբ մղած են իրարու դէմ։ Փոխադարձ իրարակոչումն ինքնին կը ցուցնէ թէ որքան սերտ յարաբերութեան մէջ գտնուած են այս երկու եղբայր ազգերը։ Հայերը վրացիններուն կանուանեն Վիրք (վիրինները), իսկ անոնք մնալ կանուանեն Հարաւայինը (սօմեխի)։

Այս երկու ազգերու եղբայրակցութիւնը գրիթէ միշտ անաղարտ մնացած է մինչև վերջին տասնեակ տարինները։ Անցեալները հայ կրթական գովծիչ մը, որ Թիֆլիս ծնած է, ինծի կը սէր։ «Քսանհինգ տարի առաջ, երբ աշակերտ էր Ներսիսեան վարժարանի մէջ, հայ ու վրացին միենոյնն էին։ Հայը վրացերէն կը խօսէր, իսկ վրացին հայերէն։ իսկ հիմա չեմ հասկնար, թէ ինչնեւ այսրան իրորթ յարաբերութիւններ կան և մինչև իսկ թշնամական վիրաբերմունք կը տեսնանք մեր և անոնց միջնեւ Տարակոյս չկայ։ թէ հայ-վրացական յորբերութեանց ցուացումը յառաջացած է տնտեսական պատմաններէ, հայ կենսունեակ գրամատիրութեան զորգացմամբ վրաց մեծ կալուածատիրութիւնը սկսած է շարունակար աեղի տալ մըցումի առաջ բեղէն։ Այս խնդիրը շատ ձեռնհասօրէն ուրեղէն։ Այս խնդիրը շատ ձեռնհասօրէն ուրեղէն։ Այս խնդիրը ու պարզաբանած է հայ տա-

զանդաւոր անտեսագիշա թ. Իշխանեան, ուրուն առւեալներն ու փաստերը աւելի քան համազեցուցիչ են *): Միկնոյն ատեն չմոռնանք, որ այս անտեսական իրողութիւնը առիթ ընծայած է խովվարաժներու, քաղաքական գործակալներու և այս պատերազմին ընթացքին մասնաւորագիշս թիւրբօգերման լրտեսներու ձեռքին՝ ատելութեան որոմ ցանելու և թշնամանք ստեղծելու հայուն ու վրացին միջեւ:

Որքան ալ վրացի մեծ կալուածատէրն ու անոր պաշտպան տեսաբանը դառն հակակրութիւն մը ունենան հայ դրամատիրութեան հանդէպ, ընաւ տարակոյս չկայ թէ անդին վրացի գիւղացին, վրացի աշխատաւորը, մտաւորականն ու քաղքենին կը մնան իրենց ստուար մեծամասնութեամբ իրենց հայ դրացիներուն, հրյ վիճակակիցներուն բարեկամն ու համակիրը: Եւ բնչպատճառ կայ որ այս երկու ժողովուրդները՝ տաճանքի ու աշխատանքի մերձաւորները իրարամերժ ըլլան, զիրար հալածն ու իրարու դէմ դաւեն: Եթէ կացութիւնը չէ այն, ինչ որ իրականութիւնն ու երկու եղբայր ցեղերու շահը կը պահանջէ, պատճառը մասումը հայերն ալ են: Թէ Փլիս,

*) Տես թ. Իշխանեան, «Հայ-վրացական պրօբլեմ», Թիվլիս, 1914 թ..

որ վրացի ու հայ մտաւորականութեան կեղբոնն է, հոս ու հոն կան դրացիական յարաբերութիւններ. հաւը վրացիին բարեկամ է առանձնապիս, սակայն հաւաքարը և ոչ մէկ գործակցութիւն և ոչ մէկ հայ-վրացիական ընկերակցութիւն: Զեմ հասկընար. ինչժմ չկազմել հայ վրացական մարմին մը կամ, խորհուրդ, մը որ իրեն ծրագիր ընտրէր մամուլի ու խօսքի միջոցաւ «անհմատաօրէն» խովված երկու եղբայր ազգերը իրարու մերձեցնելու: Թող հայերէնի թարդմանուին բոլոր վրացի պատմաբանները և վրացիրէնի՝ հայ պատմաբանները, երկու լեզուներուն ծանօթ բանասէր մը մարդկային գեղեցիկ ծառայութիւն մը մատուցած պիտի ըլլար՝ եթէ պատրաստէր և հրտապակութեան տար «հայ-վրացիական յարաբերութեանց անցեալն ու ներկան»: Այս ուղղութեամբ աշխատութիւնը գնահատելի ծառայութիւն մի պիտի ըլլար երկու ազգերուն և մասնաւորագիշս կովկասի խաղաղ բարգաւաճման գործին:

Թիւրքիոյ համաշխարհային պատերազմին մասնակցութենէն յետոյ սարսափի ու կոտորածի շրջան մը սկսաւ Թիւրքիոյ քրիստոնեայ բնակչութեան և մասնաւորագիշս հայ ազգի համար: Նախ Թրակիոյ յոյները հալածուեցան իրենց ընավայրէն և ապա

Փռքր-Ասիոյ ու Հայութիւնը տարագրուեցաւ զէպի անապատ և անոր ճամբաներուն վրայ բանտէն արձակուած աւազակներ ու մարդասպաններ սպասեցին սպաննելու, ջարդելու և ոչնչացնելու երկրին ամենէն կինսունակ տարրը, որովհետև այդ կը պահանջէր համագերմանականութիւնը և համաթուրանականութիւնը: Հայուն մարտիրոսացման պատմութիւնը ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ցնցեց. և քիչ չէր անոնց թիւը Աւարիոյ և Գերմանիոյ մէջ, որոնք սոսկումով իմացան պատմութեան մէջ չլսուած այս ահաւոր ոճիրը: Հայութեան մէկ մասն ալ ապաստանեցաւ Կովկաս:

Եւրոպայէն, Աներիկայէն և աշխարհի տմեն խորեէն զայրոյթի ու բողոքի ձայներ բարձրացան, եղբայրական օգնութիւններ հասան, սակայն հայուն դրացին, ազգային գոյութեան բաղդակից վրացին և ոչ մէկ կերպով արտայալտուեցաւ այս զըժբաղդացւեան օքերուն: Իմացած եմ որ գտնուած են վրացի սպաներ, որոնք հայ մանուկներու, հայ կիներու կիանքը փրկած են և եղբայրական վերաբերմունք ցուցուցած զբաւուած վայրերու հայութեան հանդէպ, գտնուած են վրացիներ, որոնք անհատապէս օգնած են փախստա-

կաններու. սակայն կը յայտաբարուի թէ, ոչ մի հաւաքական ցոյց, ոչ մի եղբայրական օգնութիւն չցուցուցին անոնք: Բնդեպառակն գտնուեցան վրացական թերթեր, որոնք կարգ մը թաթարներու հետ միացած՝ Թիւբքիայէն փախստական հայութիւնը Կովկասէն գտարելու առաջարկը մէջ տեղ գրին: Գերմանօ-թիւբք զործակալը լրտեսին ծրագիրն էր այդ, վերջին հարուածը տալու հայութեան այս դժբաղդ բեկորներուն:

Յետոյ, բաւական չէին Կովկասի մէջ այս հայահալած քաղաքականութեան երևյթները, եւրոպայի մէջ ալ երբ ամբողջ արտասահմանեան մամուլը վշտակցութեան ու համակրանաց տողեր կը նուիրէր հայութեան՝ իր աղէտի օքերուն, վրացական հրատարակութիւնն մը, որ առնուազն երեք լեզուներով լոյս կը տեսնէր, չարամիտ յայտարարութիւններ կը պարունակէր հայութեան հասցէին: «Վրաստան և պատերազմը» զըքոյկէն թարգմանելով կը ներկայացնեմ հայ ընթերցողին ուշադրութեան հետևեալը.

«Կովկասի ընակչութեան կարևոր տարրերու մէջ չորրորդ տեղը կը բռնեն հայերը: Դժուարէ պարզօրէն խօսիլ այս ժողովուրդի մասին, որովհետև յայտնուած ճշշ-

մարտութիւնը պիտի վերագրուի թշնամական ոգիիւ Շիտակ է թէ հայերը իրենց պատութեան ընթացքին անսահման ռառապանցներ կրած են, մասնաւորապէս այն առենէն սկսեալ, երբ կոշմանցներավ իրենց անկախութիւնը ենթարկուեցան օտար լուծի: Շիտակ է թէ անոնք ստիպուած են եղեր երկերես դիր մը կատարել, որպէս բարեկամ ոռուսներու և միւնոյն ժամանակ թիւրքերու, քանի որ անոնք ցըուած կը բնակին երկու երկիրներու մէջ ալ: Եւ վերջուապէս, ճիշդ է նաև թէ անոնք աշխատասէր ժողովուրդ մըն են, առևտուրի մէջ արպիկ, և շատ պարագաներու մտացի: Այս տեսակէտով անոնք արժանի են մեր լիակատար համակրանքին ու յարգանքին: Բայց ատիկա նշարտութեան մէկ կողմն է սիայն, որով չենք սահմանափակեր մեր խորհրդածութիւնը, երբ ի նկատի պիտի առնենք ժողովուրդ մը, որ կոչուած է իր մասնակցութիւնն ունենալ Կովկասի պէս ընդարձակ երկը մը ապագային տնօրինելի կեան ըին մէջ:

«Այս պարագային պէտք է ըսել ամբողջ Հշմարտութիւնը, թէև ան տհաճելի ըլլար: Կովկասի հայերը կը հաշուուին մօտաւորապէս մէկ միլիօն, բայց անոնք որոշ սահրաններու մէջ ապրող, մէկ տեղ խուցած

բնակչութիւն չեն կազմեր: Անոնք ցրուած են ամբողջ Կովկասի մէջ: Ի բաց առեալ հարաւային փոքրիկ շրջանակէ մը՝ և ոչ մէկ տեղ կապըին իրենց պատմական հողին վրայ, այլ օտար ատրբեր են բնիկներու մէջ հաստատուած: Գրեթէ 200,000 հայեր կը բնակին Վրաստանի մէջ, ասոնց մեծագոյն մասը Արևելիան Վրաստանի քաղաքներու և մասնաւորապէս Թիֆլիսի մէջ: Մինչև իսկ անոնք Վրաստանի Զաւախէթի նահանգի գիւղական բնակչութեան մեծամասնութիւնը կը կազմեն, չնորհիւ ոռուսական քաղաքականութեան, որոնք ԺԹ. դարու սկիզբներուն հայկական գաղթականութիւններ հաստատեցին Վրաստանի մէջ, ոռու. թիւրքական պատերազմին ատեն հայոց կատարած ծառայութեան ի վարձատրութիւն: Հայութեան մացեալ մասը կապրի խառնուած թաթար բնակչութեան հետ և ոչ մէկ տեղ վճռական մեծամասնութիւն չի կազմեր, ոչ իսկ իսկական պատմական Հայաստանի մէջ. օրինակի համար՝ Երևանի կուսակալութեան մէջ հազիւ թէ անոնք աւելի ըլլան մահմեդական բնակչութեանէն: Ուրիշ ամեն տեղ Կովկասի մէջ բնակչութեան փոքրամասնութիւնը կը կազմեն:

«Շիտակ է թէ հայերը բազմաթիւ են զանազան քաղաքներու և մասնաւորապէս Թիֆ-

միսի մէջ, բայց անոնց կատարած գերը շատ կը նմանի հրէաներուն կատարած գերին կեհաստանի մէջ, օրինակի համար վարչավայի մէջ։ Այն դիրքը, զոր հայերը կը գրաւեն Կովկասի մէջ, որու ժամին իրենք ալ շատ տրամադրիր չեն խօսելու, իրաւունք չի տար իրենց քաղաքական ամբողջութիւն մը կազմելու մասին մտածել կամ ձգտի հողային ինքնօրինութեան։ Այս պարագան է, որ անոնց նախանձը լարած է Կովկասի միւս ժողովուրդներու և մասնաւորապէս վրացիներու դէմ, որոնք ի նկատի ամսելով բնակչութիւնը՝ ի վիճակի են կազմելու անկախ պետութիւն մը։

«Ասկէ զատ, հայերը զբազած են գլխաւորաբար առևտուրով և վաշխառութեամբ, և ուր որ ալ գտնուին, գիւղերու թէ քազաքներու մէջ, կը շահագործեն Կովկասի բնակչութիւնը վայրագ կերպով։ Այն մեծ զրամագլուխները, զորս հայերը կը շահագործեն Կովկասի մէջ, կը պատկանին մեծ մասմբ եւրոպացիներուն։ Այս է պատճառ, թէ ինչու Կովկասի մէջ այնքան առուած են հայերը։ Այն համակրութիւնը, որ շատ մը հայեր կը ցուցագրեն ուսւներու հանդէպ, աւելի վարկարեկած է զիրենք։ Քանի որ անոնք ունէ հողամասի մէջ ամփոփած բնակչութիւնը չունինալունուն համար ի վի-

ճակի չեն հողային ինքնօրինութեան ձգտելու, կը գոհանան ուուսներու անոնց ըրած պատահական զիջումներէն։ Օրինակի համար, երբ 1904-ին ուուսները բոնօրէն գրաւեցին անոնց եկեղեցական կալուածները, ժողովուրդի և կղերականութեան բողոքի վրայ ետ զերազարձուցին զանոնք։ Եւ յետոյ, հայերը միշտ հակառակ են ուրիշ ժողովուրդներու և մասնաւորապէս վրացիներու ինքնօրինութեան ձգտումին, որովհետեւ կը նախընտրեն ուուսական իշխանութիւնը, որ իրենց աւելի կարելիութիւններ կընծայէ կրողպատելու իրենց գրացիները։

«Այս հաստատումը, զոր հայերը ատրածած են ամբողջ Եւրոպայի մէջ, թէ իրենք Կովկասի քաղաքակրթիչ տարրը կը կազմեն, չի համապատասխաններ իրականութեան, ինչպէս քաջ ծանօթ է անոնց, որոնք ունէ յարաբերութիւն ունեցած են այդ երկրին հետ։ Օտար առեւրականներ երբէք չեն կրնար ունէ քաղաքակրթիչ գեր կոտարել այն ժողովուրդի մէջ։ Շուն մշակոյթը աւելի բարձր է։ Կովկասի միւս ժողովուրդունքն ալ ունին իրենց առեւրականներն ու վաշխառուները, բայց անոնք առաջին պարագային աւելի եւրոպական են և երկրորդ պարագային սակաւաթիւ։

«Հայ աշխատաւորի տնտեսական և ժամ-

ոոր վիճակը թէ քաղաքներու և թէ գիւղերու մէջ անտարակոյս աւելի ստորին է, բան օրինակի համար վրացիինը իսկ գալով հայոց պզաւին մշակոյթին ընդհանրապէս, իրենց գրականութիւնը, օրինակի համար, որ զարդացած է ժթ. գարուն կովկասեան բարբառվ, չի կրնար բազդատուիլ արդի վրացական գրականութեան հետ, որ հինաւորց առաջին դարերէն սկսեալ շարունակական զարգացման արդիւնք է:

«Ծուլսները կը գործածեն հայերը որպէս գործիք կովկասի մէջ ազգային շարժումներու դէմ: Հայոց կապակցութիւնը ոուս կառավարութեան հետ շատ հին է: Նախ ոուսները գանոնք գործածեցին թիւրքերուն պէտ, հիմտ կարելութեան սահմանին մէջ անոնք կը գործածեն ոչ միայն թիւրքերու, այլ և վրացիներու և կովկասեան միւս ժողովուրդներու դէմ: Հայերը չժամանակցեցան 1904-ի և 1905-ի յեղափոխութեան, թէև անոնք արտասահմանի մէջ լուր տարածեցին, թէ իրենք եղած են շարժումին իսկական առաջնորդները: Այսուհանդեմ, անոնք կուզին ցուցնել թէ իրենք համեստին են վրացիներու հետ, սակայն այս ամբողջը սահմանափակուեցաւ իրենց խումբերու պոռոտ թափորներով թէֆլիսի և Բաքուի փողոցներուն մէջ:

«Տարակոյս չկայ թէ ոուսները պատճու գարձան հայ թաթարական կոտորածներուն թագուի, Գանձակի և մինչև իսկ թէֆլիսի մէջ, և այս եղբայրուսպան կոուին մէջ հայերը ինքինքնին հռչակաւոր դարձուցին Հայերը սովորութիւն ունին այդպիսի կուտորածները անուանելու յեղափոխութիւն, բայց այս բաները կապ չունին յեղափոխութեան հետ, և թէֆլիսի մէջ վրացի յեղափոխականներու միջամտութիւնը միայն վերջ դրաւ ջարդին: Եւ երբ վերջէն վրաց բալոց յեղափոխական կուսակցութիւնները խորհրդակցութեան եկան, որոշելու համար թէ աէտք է շարունակեն իրենց ջտնքերը թէ ոչ, հայ կուսակցութիւնը ի զարմանս ամենուն յայտարարեց, թէ Ծուսիա իրենց գործունէութեան շրջանէն դուրս է: Միւնոյն ժամանակ անոնք Վրաստանի, Ծուսիոյ և Եւրոպայի մէջ կազմեցին կուսակցութիւն մը, որ ինքդինք ընկերվարական կանուանէր և ոուսական ընկերվարական կուսակցութիւններու հետ խորհրդակցութեանց մասնակցեցաւ ընդհանուր ծրագիր մշակելու համար:

«Բարեկաղդաբար վերջէն այս կուսակցութիւնները հասկցան, որ այսպէս կոչուած հայ ընկերվարական կուսակցութիւնը պարզ լարէութիւն մըն էր և այսօր ոչ ոք կը լարէութիւն մըն էր և այսօր ոչ ոք կը

ևանչնայ այս հայ կուսակցութիւնը (Դաշնակցութիւնը) որպէս ընկերվարական, նոյնիսկ ինքն ալ դադրած է ինքզինքն այդպէս կոչելէ: Մէկ խօսքով, իրենց կովկասի մէջ դրաւած տնտեսական մասնաւոր դիրքին, իրենց ազգային հսասիրութեան—որով ոչ մէկ ուրիշ ազգի քաղաքական իրաւունքները կուզեն ճանչնալ—և ուստահան տիրապետութեան հետ իրենց ունեցած կապակցութեան պատճառաւ հայերը հակակրելի դարձած են երկրի ուրիշ բնակիչներուն:

Այս պատերազմի ընթացքին անգամ մըն ալ հայերը ցուցուցին իրենց դաւաճանութիւնը, այսու ամենայնիւ երբ կովկասը ազտի, անոնք իրենց դերն ունին կատարելիք երկրի քաղաքական կազմակերպութեան մէջ, այս պատճառաւ է անա որ մենք ուշադրութիւն տուինք կովկասի այս չորրորդ տարրին:

Այս ամբասանութիւնները, որոնք շատ անգամ յեղյեղուած են Թիֆլիսի վրաց ժամուլի մէջ, անշուշտ հայերը կարդացած են շատ պաղարիւնութեամբ, որովհետև ատոնք հիմնուած չեն ոչ գիտութեան, ոչ փաստի և ոչ ալ իրականութեան վրայ:

Այդ ամբասանութիւնները ջրել մի անգամ ընդ միշտ աւելորդ է, սակայն մէկ կէտ կուզէի որ յստակօրէն հասկնային վրացիները

թէ ոչ մէկ հայ անհատ, ոչ մէկ հայ իւլմբակցութիւն հակառակ է վրաց ազգի ազգային, քաղաքական ու մտաւորական սահմանումն ու զարգացումին իր լայն առումով: Ընդհակառակն՝ ինքնօրէն, բարգաւաճ ու կազմակերպուած կրաստան մը անհրաժեշտ է նոյնիսկ հայ ազգի գոյութեան համար: Վրացին միակ տարբն է, որ իր ցեղական ու քաղաքակրթական հաստատութիւններով կընայ միանալ, ձեռք տալ հայ ազգին՝ կովկասի մէջ դարձնուող թուրանական դաւերը վանելու ու չէզոքացնելու համար:

Իսկ փոխադարձարար Վրաստանի ինքնարոյն գոյութեան համար ալ անհրաժեշտ է հայուն գոյութիւնը: Հայը իր վաճառականական և կամ ճարտարարունատական ձեռնարկներուն համար բնաւ պէտք չունի վրաց ինքնօրէնութեան հակառակելու, ուրեմն զի ան վայելելով ուսւական հովանաւորութիւնը՝ կարենայ աղատօրէն կողոպահելիք զրացիները: հայը եւրոպական իմաստով վաճառական է և իր կարողութիւնը, իր ընդունակութիւնը պատուարաբար ցուցուցած է Լոնդոնի, Մանչսոթըրի, Նիւ-Յօրքի, Պարիզի և այլ հրապարակներու վրայ: Կ Պօլսոյ մէջ եթէ հայ վաճառականութիւնը առաջնակարգ դիրք կը գրաւէր, չէք կընար ըսել թէ հոն ալ

Կիմուած էր «ովանաւորութեանց» վրայ.
Ըսդհակառակն պիտէք թէ ինչ հարսծանք-
ներու ենթարկուած էր հայը Թիւրքիոյ
մէջ.

Եթէ հայը իւ բուն հայրենիքի՝ Հայա-
տանի մէջ հաստատուի, եթէ մի անգամ
ընդ միշտ մերջ գոնէ թիւրքական մարդա-
խոշոշ քաղաքականութիւնը—ինչ որ վստահ
էնք, թէ հաշտութենէն յետոյ պիտի գայ այդ
օրը,—այն ատեն թող վրացիները լաւ ու-
շագրութեան առնեն, թէ հայերը, ըլլան գրա-
մատէր թէ արհեստաւոր, պիտի նախընտ-
րեն երթալ ու օգտուիլ իրենց պատմական
հայրենիքի բնական հարստութիւններէն,
ուր ամերիկեան դրամագլուխը պիտի գայ
նոր ասպարէզներ բանալու կենսունակ ու
աշխատող ժողովութիւն մը համար:

Այն ատեն հայը չպիտի ուզէր մնալ որ-
պէս գաղթական Վրաստանի մէջ և եղբայ-
րաբար իւ տեղը պիտի ասար նորածիլ Վլ-
րաստանին:

Յետոյ Վանէն ու Կարինէն դէպի հա-
րաւ-արեմուաթք տարածուող հայ աշխարհ-
մը մշտապէս ապահովութեան պատուան-
գան պիտի ըլլայ Վրաստանի համար:
Մինչ հայութեան ջնջումով, Հայաստանի
կործանումով, Վրաստանը, որ փոքրիկ ազգ
մըն է, նոր զոհ մը պիտի դառնայ՝ անցեա-

լի նման՝ թուրքանական ջարդաբարներու
ձեռքին: Միթէ պատմութիւնն ալ այդ չէ
ցուցներ. որքան ատեն Հայաստան կար,
այնքան ատեն Վրաստան զօրաւոր էր:
Հայաստանի կործանումէն յետոյ, Վրաս-
տանը շարունակաբար ակարացաւ, մինչեւ
բոլորովին կորսնցուց իր անկախութիւնը:

Եթէ կուզէք օր երկու ազգերն ալ իրենց
անհատական ազգային գոյութիւնը պահեն
ու իրենց մշակոյթը զարգացնեն, ձեռք-
տուէր իրարու Հայուն շահը վրացին շահն
է և վրացին շահը հայունը. այս պէտք է
ըլլայ կովկասեան այս երկու կենսունակ
ժողովութիւններու նշանաբանը:

Զ.

ՎՐԱՍՏԱՆԻ ԽՐԱՒՈՒՆՔԸ

Տարակոյս չկայ թէ Վրաստանը արդար իւտ-
ունք ունի պահանջելու, որ բռնօրէն խլուած
իր ազգային հաստատութիւնները վերա-
հաստատուին: Վրաստանը ինքզինք պահու-
կական վայրագ յարձակումներէն ու ոտնա-
ձգութիւններէն փրկելու համար իր ազատ
կամքով Ռուսիոյ դիմած ու անոր հովանա-
ւորութիւնը ինդքսած է: Դաշնագրութեամբ
մը, երկու կողմերու համաձայնութեամբ,
Վրաստանը մած է Ռուսաստանի գերիշ-

իսանութեան ներքեւ՝ պահելով իր ինքնօրէնութիւնը։ Այդ գաղնազրութիւնը մինչև այսօր ալ կը պահէ իր ոյժը միջազգային օրէնքով, որովհետեւ զայն ջնջող անէ գործողութիւն տեղի ունեցած չէ։

Հնթերցողին հետաքրքրութիւնը գոհացնելու համար, հոս կուտանք Ռուսիոյ և Վրաստանի սիջև կնքուած երկու դաշնագրութեանց պատճենները *),

Ա.

ԴԱՇՆԱԳՐՈՒԹԻՒՆ ԿՆՔՈՒԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ
ԹԱԳՈՒԱՌ ՀԵՐԱԿԼԵՍԻ ԵԽ ՌՈՒՍԻՈՅՑ
ԿԱՑՄՈՒՀՀԻ ԿԱՏԱՐԻՆԵ Բ ՓԻԶԵՒ

Յօդ. I. Այսուհետեւ Հերակլէս այլ ևս չպիտի կոչուի «Վրաստանի վալի», որպէս վասար Պարսկաստանի, բայց որպէս քրիստոնեայ և Ռուսիոյ դաշնակից պիտի ստանձնէ «Վրաստանի ցար» տիտղոսը Այս տիտղոսը, իրեն պատկանող բոլոր իրաւունքներով և իշխանութեամբ, Ռուսիոյ կողմէն մշտնջնապէս տրուած է իրեն և իր ամենահռատոր յաջորդներուն։

Յօդ. II. Այն երկիրները, որ նախապէս կը պատկանէին Վրաստանին, որոնք հիմա թիւրքերու, պարսիկներու և լեզգիներու,

*) Տես սուսական օրինաց հաւաքածոյ հատ. XXI.

սկզբանութիւն են, ինչպէս Ստատարազօ, Ռանի, Մօվաքանի, Ախալցիխէ, Զավախէթի, Լիվանա, Աջարա, Նուխա, Շէքի, Շիրվան և միւս տեղերը, երբ պատեհութիւն ներկայանայ՝ ետ պիտի տանուին և պիտի համարուին Վրաստանի ամբողջական մասը։

Յօդ. III. Ճարի (թագաւորի) մահուանէն յիտոյ, պաշտօնաւութեան իրաւունքը Ռուսիոյ կը պատկանի, որ թագը պիտի տայ անդրանիկ զաւակին։

Յօդ. IV. Եթէ պարսկական կամ թիւրքական գեսպան մը Թիվլիսի պալատը գայ գաղտնի յանձնարարութեամբ, ցարը պարտաւոր է եղելութիւնը տեղեկագրել Ռուսիոյ և անկէ տնօրինութիւն ստանալէ առաջ պատասխան չտալ։

Յօդ. V. Մնայուն զեսպան մը պիտի ընակի Սէն-Գետերքուրդ, որպէս Հերակլէս ցարի մշտական ներկայացուցիչ Անկարեւոր կը համարուի, որ Ռուսիո իր կողմէն ներկայացուցիչ մը պահէ Վրաստանի մէջ։

Յօդ. VI. Վրաստանի բոլոր հարկերն և եկամուտները—դրամ, ցորեն, գինի և այլն—այսուհետեւ կը պատկանին տարամերժորէն ցարին. Ռուսիա իրաւունք չունի անէ պահանջ ունենալու անոնցմէ։

Յօդ. VII. Պետութեան մէջ ըլլալիք բարձրագոյն պաշտօններու բաշխման—օրինակի

համար սերդարի (բանակի ընդէ. կրամա-
նատար) — ցարը միայն ձեփ համար ընտ-
քութիւնը կիմացնէ ոռւսական կառավա-
րութեան, Ռուսիա մերժելու իրաւունք չու-
նի:

Յօդ. VIII. Վրաստանի պատրիարքը կամ
կաթողիկոսը Ռուսաստանի արքեպիսկոպո-
սութեանց մէջ ութերորդը պիտի հաշուուի,
և հետեաբար իր միւս տիտղոսներու հետ միա-
սին պիտի կոչուի նաև Տօրօնսկի արքեպիս-
կոպոս: Ռուսիոյ սուրբ սինօդը — ինչ ձեռվ
ու ըլլայ — Վրաստանի յունագաւան եկեղե-
ցիի գործերուն ընաւ չի խառնուիր:

Յօդ. IX. Թաւադի (ժողովուրդի կամ իշ-
խաններու պետերը) և ազնառի (բարոն-
ներ կամ ազնուականներ), ամեն պարա-
գայի, ոռւսական նոյն տիտղոսներ կրողնե-
րուն հետ հաւասար աստիճանի վրայ պի-
տի նկատուին:

Յօդ. X. Այն վրացի հպատակները, որոնք
կուզեն իրենց ընտանիքներով Ռուսիա
հաստատուիլ ազատ են, և միւս կողմէն
առւներն ալ իրաւունք պիտի ունենան
հաստատուելու Վրաստանի մէջ. Այսու ամե-
նայնիւ, ոչ ոքի արգիլուած է ժխտել իր
ընտանիքներ և վերադառնալ: Մէկ կամ
միւս իշխանութեան գասալիք անհատները
կամ զինուորները պիտի յանձնուին իրարու-

փոխադարձաբար: Թիւրքիոյ հետ պատե-
րազմի պարագային վրաց կամ ոռւսաց հը-
պատակներ, որոնք թշնամու ֆառայութեան
մէջ գտնուելով եթե գերի առնուին, պիտի
յանձնուին վրաց ցարին կամ ոռւս կառա-
վարութեան ըստ պարագային:

Յօդ. XI. Վրաստանի մէջ առևտուրով
զբաղող ոռւս վաճառականները հաւասար
իրաւունքներ պէտք է վայելին, և նոյնական
փոխադարձաբար: Երկու երկիրներու մէջ
ալ սնոնք ընդհանուր օրինաց ենթակայ են:

Յօդ. XII. Հոս հաւասարուած կարգադրու-
թիւնները իրնան փոփոխուիլ անհրաժեշտ
նկատուելու պարագային՝ պահմանադիր եր-
կու կողմերու համաձայնութեամբ:

Յօդ. XIII. Վերոյիշեալ պայմանները պի-
տի ստորագրուին վեց ամսուան փորձէ յե-
տո:

Ստորագրուած ու փոխանակուած Գէօր-
գիէվաք բերդ 24 յուլիսի 1783 ամի:

Ստորագրուած՝

Վասն Ռուսիոյ կայսրուելոյ՝ Պ. Պոտէմկին
Վասն Վրաստանի ցարի՝ Յովհաննէս
Բագրատիոն, Գարսեան Ճավավագաձէ:

Բ.

ԴԱՇՆԱՌՈՒԹԻՒՆ ԿԵՔՈՒԱԾ Ի ԹԻՖԼԻՍ
ՆՈՐԻՆ ՎԵՀԱՓԱՌՈՒԹԻՒՆ ԿԱՅՄՐ ՊՕՆՈՍ
Ա.Ի ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՑԱՐ ՀԵՐԱԿԼԵՍԻ ՈՐԴԻ
ԳԵՂԱՐԳ ԽԱ-Ի ՄԻԶԵՒ, 23 ՆՈՅԵՄԲԵՐ 1799

Յօդ. I. Նորին վեհափառութիւն, ամեն
նայն Ռուսիոյ կայսրը կը ստանձնէ իրեն և
իր բալոր յաջորդներուն և ժառանգորդներ
ուն համար Վրաստանի ցար տիտղոսը:

Յօդ. II. Իշխող ցարի (Վրաստանի) անդ-
րանիկ որդին, Դաւիթ, կը զառնայ Վրաս-
տանի խնամակալը (Մէմբէփիտը) և այս
պատիւը պիտի փոխանցուի մշտապէս յա-
ջորդական անդրանիկ զաւակներուն:

Յօդ. III. Վրաստանի բնակիչները մինչև
տասներկու տարի տուրք չպիտի վճա-
րեն, որպէսզի անոնք ի վիճակի ըլլան շատ
ու դժբաղդ պատերազմներու են, հետևան-
քէն ազատիլ, և այս տասներկու տարինե-
րուն ընթացքին խնամակալը իրեն և իր
արքայական ընտանիքին համար պիտի
ստանայ 20.000 վրացական թուման:

Յօդ. IV. Ազթալայի ոսկիի և արծաթի
հանքերը և Միսխանայի պղնձի հանքերը
պիտի շահագործուին ռուսներու կողմէն,
և արդիւնքը պիտի յատկացուի նախընթաց
յօդուածով յիշուած գումարի վճարումին:

Յօդ. V. Ռուսական 6000 հետևակ զօրա-
բանակ մը, մշտապէս ամբողջական թիւը
պահելով, պիտի հաստատուի Վրաստանի
մէջ: Վրացիները պիտի տան ձիաւոր զօրք
այս զօրաբանակի համար:

Յօդ. VI. Սահմաններու (Սամզզվարի)
պաշտպանութեան համար ըստ հարկին ուրիշ
զինուորները ալ պիտի հայթայթուին:

Յօդ. VII. Ռուսիա երկրաչափներ պիտի
դրէ ամրոցներու շինուաթեան կամ նորո-
գութեան համար, ուր որ անհրաժեշտ
նկատուի:

Յօդ. VIII. Դրամները, որ այսուհետև պի-
տի կտրուին Թիֆլիսի մէջ, պիտի կրեն մէկ
կողմը ռուսական և միւս կողմը վրա-
ցական զինանշան:

Յօդ. IX. Ռուսաց զինուորներու համար
պահանջուած պաշտեղէնները պէտք է
վաճառուին անոնց՝ երկրին բնակիչներուն
վաճառուած գիներավ:

Յօդ. X. Երբ մարդահամար կատարուի,
պիտի ըլլայ ըստ տան (սախլի) և ոչ թէ
ըստ հոգիի (սուլի):

Ռուսագրութիւնը:

Վասն Ռուսիոյ՝ Ռուստովչին (կոմա)
Վասն Վրաստանի՝ Ավալօվ, Փալավանդօվ
Վրաստանի վերջին թագաւոր Գէորգ Ժ:

ժեռաւ Թիֆլիսի մէջ դեկտ. 28-ին 1800. իր որդին Դաւիթ ըստ վերջին դաշնադրութեան հղաւ Խնամակալ: Սակայն դաշնադրական հաւատարմութիւնը երկար չտեսց: 1801 յունուար 28-ին Պօղոս Ա. հրովարտակավ մը յայտարարեց թէ Վրաստանի թագաւորութիւնը ձուլուած է ուռւական կայսրութեան մէջ: Յաջորդ կայսր Ալեքսանդր Ա. նոյն տարի սեպտ. 15, 1801, մէկ հարուածով Վրաստանը կայսրութեան միացուց:



Ահա, ամբողջ պատմութիւնը Վրաստանի անկախութեան դժբաղդ վերջաւորումինտ չու զետեղուած քարտէսը կը ցուցնէ Ռուսիոյ Կովկասի գրաւման թուականները. և հոն նշանակուած են սահմանները այն Վրաստանին, որ Ռուսիա իւրացուց դաշնադրութեան զեղծումով: Տարակոյս Հկայ թէ վը

բաց ազգը այս հարիւր տարուան ընթացքին մէջ, իր անկախութիւնը կորսնցնելէ ի վեր, շատ տառապանցներ տեսած, շատ հալածանցներ կրած, և այսու իոր վրդովումը փոխուած ըլլայ դառն նախապաշարումներու, և թերեւ այդ է պատճառը որ գտնուած են վրացիներ, որոնք ամենայուսահատական թէն շատ նուաստացուցիչ—փորձը ըրած են ձեռք երկնցնելու գերմանացիներուն և ձանաւանդ թիւրքերուն: Բայց հիմա, երբ Ռուսիա իր յեղափոխութեամբ խաչ կը դնէ բոլոր ճնշումներուն և հալածանքներուն վրայ, երբ ոռու ուսկավոր ժողովուրդը ազգերու հաւասարութեան սկզբանը դրօշուկը կը բարձրացնէ, երբ այլս կը զադրի կնուտի ու ձուլումի քաղաքանութիւնը, մաս վրացին ալ հայուն ար միւսին ալ անցեալը պրատել և պատմութեան հաշիւը տեսնել անիմաստ է: Վրացին ստացաւ իր ազատ քաղաքացիական բոլոր իրաւունքները: Իր եկեղեցին այլս անկտի է. ոչ ոք իր լեզուին ու իր մշակոյթին դպիլու իբաւունք ունի, և տարակայս Հկայ թէ կան տակաւին կարդ մը արդար ու իրաւոյն պահանջներ ալ որոնց լիակատար գոհացում պահանջներ ալ որոնց լիակատար գոհացում պիտի տայ Սահմանադիր Ժողովը: Ազատ ազնիւ քաղաքացիի մը արդար պահանջուած ազնիւ քաղաքացիի մը արդար պահանջուած ազնիւ գեղի Սահմանադիր ներու ճշմարիտ ուղին գեղի Սահմանադիր

Փողով կառաջնորդէ՛: Բէրլինի ճամբան,
Գոլսի ճամբան վտանգաւոր է՛: Հոն դաւ կայ,
Հոն թայն կայ, հոն մահ կայ:

Ազատ, միացեալ ու առանձիւ հանրապետական Ռուսաստանի գոյութիւնը անհրաժեշտ է ամենէն աւելի վրացին ու հայուն գոյութեան համար, որպէս ազգ և որպէս մարդ: Ոչ միայն համագերմանականութեան սպառնալիքը անհետացած չէ և կրնայ Ռուսիոյ անկումավագել գերել ու ստրկացնել արեւելքի շատ մը ազգեր, այլ և քիչ մը ճեռատեսութիւն ունենանք մտաբերելու ապագայ ասիստական վտանգը: Ասիա իցուն է մշակոյթի ստոր աստիճանի վրայ գտնուող միլիոնաւոր բնակչութիւն ունեցող ազգերով: Այս պատերազմին անոնք սովորեցան արդիական կռուի միջոցներ, անոնք հիմա կը զինուին, կը մարզուին և օր մըն ալ զրդուած ախորժակեվ անոնք կրնան մարախի նման խուժել գէպի հարուստ Արեւուտքը: Զինզիգիսանի ու Թէմուրլէնկի պատմութիւնը կրնայ կրկնուիլ, նորէն կը նան այս ասիացի բարբարոսները մինչև Վիէննայի պարիսպները համանիլ: Մի մոռնաք թէ Կովկասը ճամբռուն վրայ է, և վրացին ու հայը շատ աննշան են իրենց թուով վանելու նոր արշաւանքներ: Արդէն տկարացած դարերու հարուստներէն, կրնայ

առիկա վեցջին հարուածը ըլլալ թէ հայուն,
թէ վրացիին և թէ որբիշ քաղաքակիթի
ապարանքու: Այս վրացիներն ու հայերը,
որոնք ամեն եսասիրական հաշխւներ մէկ
կողմ դրած նուրիրուած են ազատ ու ուած-
կավար, բայց միացած ու դօրաւոր Ռու-
սաստանի հիմնուածի գործին ու անձնու-
րացօրէն յանձն առած են կուտելու Ռու-
սիոյ արտաքին թշնամիներուն դէմ, ոչ
միայն անոնք իրենց ազգային ու քաղա-
քացիական պարտականութիւնն է որ կը
կատարեն, այլ առաւելաբար համամարդ-
կային գնահատելի ծառայութիւն մը կը
մատուցանեն քաղաքակրթութեան ու ուած-
կավարութեան դասին:

Ե զ բ Ա Կ Ա Յ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե

Մեր ընթերցողներուն այլ ևս պարզ է,
թէ ինչ էր գերման դաւը կովկասի մէջ:
Գերման գործակաները, գերման ըստ
տեսները ծրագրած էին ոչ միայն
ոտքի հանել վրացիները, թաթարները,
լեռնականները, այլ և մասնաւոր ծիգեր ե-
ղած էին հայերն ալ մղել ուսւ կտուալա-
րութեան դէմ: Դեռ ընդհանուր պատերազ-
մին առաջին օրերուն երբ Հայ Դաշնակցու-

թիւն կուսակցութիւնը համագումարի հաւաքուած էր Կարինի մէջ, հան պատասխանատու թիւը պաշտօնեաներու կողմէն դիմումներ եղան անոնց, որպէս զի հայերէն կամաւորական խուժքիր կազմուին և Երեանի ու Գանձակի նահանգները ժանելով ապստամբութիւն առաջ բերեն կովկասի մէջ։ Կ. Պոլոյ մէջ ու գերման գեսպանատունէն անուղղակի բանտկցութիւններ կատարուեցան դաշնակցական լիզըներու հետ մինոյն ուղղութեամբ Թալէաթ բէյ, այժմ ոնծ վէզիր՝ իսկ այս ատեն ներքին գործոց մինիստր, օսմ. Արևափոխան Վարդպէսի քանիցո կը թելադրէր, որ դաշնակցականները կովկասի մէջ խուլութիւններ յարուցանեն՝ դիւրացնելու համար թիւրքական բանակի յառաջխաղացումը ուռւտական սահմաններէն ներս ի հարկէ Թիւրքիոյ Հայ Դաշնակցութիւն կուսակցութիւնը քաղաքական հասունութիւնը ունեցաւ ժիմելու այդքան վտանգաւոր ու ապօրէն թելադրանքը։ Մինոյն ատեն անոնք, հետեւելով Կ. Պոլոյ հայոց պատրիարքանի և ուրիշ հայ քաղաքական հոսանքներու ընթացքին՝ յայտարարեցին թէ որպէս հապատակ՝ հաւատարիմ ծառայութեան կուսակցութիւնը ոչ մի դաւադրական գործի չեն կրնար մաս-

քիարքարանը, ազգային մարմիններն ու միւս բաղաքական հոսանքները, ոյլ և Դաշնակցութիւնն իր անդամներու միջացու ամենաեռանդուն յորդորներ կը կարդար երիտասարդութեան՝ անձնուրացօրէն կատարելու իրենց զինուորական ծառայութիւնը։ Ես տեսած եմ այդ կուսակցութեան աջաքերականը զրկուած գտառի իր մասնաճիւղերուն, որով յորդոր կը կարդացուէր հաւատարիմ մնալ կառավարութեան և անվերապահուէն կատարել իրենց քաղաքացիական պարտականութիւնը, երբ երկիրը պատերազմի մէջ կը գտնուէր։ Այդ կուսակցութեան բերան եղող թերթի մէկներկու իմբագրականներն ամենէն պահպաղական համարուած թերթն անդամ չգրեց։ Հայ զինուորներն այնքան արիօրէն կուսեցան թիւրք բանակին մէջ, որ ընդհանուր հրամանատար էնվէրդուտան կովկասեան ճտկատէն վերադրձին ամերիկեան գեապան Մօրգլնթառին հետ խօսուկցութեան ատեն իր հիացումը կը յայտնէր հայ զինուորներու քաջութեան համար։ Հայերը հաւատարիմ էին հոն իրենց կառավարութեան, սակայն բնաւ չէին կընար յանձն առնել դաւաճանելու իրենց կովկասեան եղբայրներու զէս և կովկասիան գաւին մասնակցելու։ Հայոց այս ուղղամիտ ընթացքը

արժանացաւ թիւրքերու կողմէն կոտորածի,
իսկ կարգ մը «ոռւսներու» կողմէն ալ ցա-
ւալի ու եղերական դաւադրութեան։ Գլու-
նուեցան «ոռւսներ», որոնք—թերևս կո-
շառուած գերման դաւադիրներէն—հազա-
րաւոր հրացաններ բաժնեցին քիւրդերուն,
որպէսզի անոնք դրաւուած վայրերու հա-
յութեան փրկուած մնացեալ բեկորները
ջարդեն։ Այս դաւին ամբողջ եղերական
պատմութիւնը երբ իր մերկութեածք պատ-
մուի ամբողջ քաղաքակիրթ աշխարհին,
սարսուու պիտի աղդէ։

Փառք ուուս յեղափոխութեան, գէթ հիմա-
դաւադրութեուն վարագոյրը բացուած է և
կովկասեան ժողովուրդները կրնան ազա-
տութէն վտարել դաւադիրներն իրենց սէջէն
ու ձեռք-ձեռքի տուած նուիրութիւն խաղաղ
ու շինարար գործի։ Կովկասը միշտ Ռու-
սիոյ հետ, Ռուսիոյ մաս, բայց «կովկասը
կովկասցիներուն» քաղաքականութիւնը այ-
սօր հայերն ալ, վրացիներն ալ ուրիշներն
ալ ըմբռնած պէտք է ըլլան։

Այս պատերազմը կրնայ տակաւին տարի
մըն ալ տեսել, սակայն երբ ալ վերջանայ,
տարակոյս չկայ թէ պիտի վերջանայ դաշ-
նակից երկիրներու յաղթանակով։ Կովկասի
ժողովուրդները պէտք է որ խորտակէն հա-
մոզուին, թէ Գերմանիա պիտի յաղթուի,

որովհետեւ պատերազմը պիտի շասունակուի
մինչև գերման միլիտարիզմի վերջնական
ջախջախումը։

Թերևս Գերմանիա նոր ճիգեր ալ ընէ
արեւելեան ճակատի վրայ, թերևս նոր յա-
ջողութիւններ ունենայ, ենթադրենք թէ
հրաշքներ ալ գործէ, սակայն բոլոր փառ-
տերը կը ցուցնեն թէ անոր ոյժերը դա-
տապարտուած ին սպասելու։ Անդին դաշ-
նակիցներու ոյժը օրէ օր կաւելնայ և տըն-
տնսական ու զինուորական աղբիւրները ան-
սպասու են։ Գերմանիա անտեսսապէս կործա-
նուծ է, իր հսկայ ալարտը փոխարէն իր
ապագայ ակնկալելիք եկամուտներն աննշան
են։ Ապրուստը այնքան անտանելի դարձած
է և միջոցներն այնքան սպառած, որ վեր-
ջերս անկէ մեկնողներու պատմածին նայե-
լով՝ ժողովուրդը նիշարած, վախտ ու հի-
ւանդուա դարձած է։ Սառյգ, կորովի ու յան-
դուգն գերմանացիի փոխարէն՝ ապագան
պիտի տայ տկար, կամազուրկ ու վարա-
նուու նոր սերունդ մը։ Երեկի այս ողբալի
երեսյթին արձագանգն հանդիսացաւ այն
կաթոլիկ երեսփոխանը, որ բայխսոթագի մէջ
պոռաց, «Փոխանակ տարի մը ևս պատե-
րազմ շարունակելով մէկ միլիոն կեանքեր
ալ դոնելու, փոխանակ հինգ միլիարդ ևս
վատնելու պատերազմական ծախուց համար,

լաւագոյն պիտի ըլլար այդ գումարին մէկ փոքր մասը յատկացնել յիմարանոցներ շինելու, ուր զրկուէին այն քսան հազար համագերժանները, որոնք այս ահաւոր աղետին պատճառ դարձած են:

Մինչ Գերմանիա ու իր գործակիցներն օրէ օր կը տկարանան, անդին զաշնակիցներու ոյժը կրկնապատկուած է: Թէև զաշնակիցներէն Ռուսիոյ զինուորական ոյժը ըայսօր նուազած է, ստկայն Ռուսիոյ յեղափոխութեամբ և Ռուսիոյ մէջ ուսմկավար կարգերու հաստատումով այս պատերազմին ամենամեծ յաղթանակն է որ շահուած է մարդկութեան և զաշնակիցներու համար: Բաւական է որ Ռուսիան յաջողի երկիրը փրկիլ յեղափոխութեան ցնցումէն և հին սէժիմեան աւերներէն, անդին արևմտեան ճակատը պիտի պարտաւորեցնէ Գերմանիա հայութիւն խնդրելու:

Մի մոռնաք, թէ անգլիական զինուորական ոյժերը նոր ասպարեզ իջած են: Վերա շին եօթը ամսուան ընթացքին Անգլիա 72.000 թշնամիներ գերի վարեց: Հերոսական Ֆրանսան նոր Մարներ ու Վերդիոններ ունի շահելիք: Իտալիան իր իմաստուն ուսպավարութեամբ իր զինուորական ոյժը կրկնապատկած է պատերազմի սկսումէն ի վեր. բանակը այսօր չորս միլիոն կը


հաշուուի: Անոնք գտնդադորէն, սակայն վըստան կը հիւծեն թշնամին պարբերական հարուածներով ու յառաջնադաշտումով: Վերջապէս ազատ ու ուսմկավար Ամերիկան, զերծ ամեն շահախնդրութենէ վճռած է զունչէ զինչէ զիկրջին մարդը ու վերջին դօլորը: Օրինակելի կազմակերպութեամբ, առանց գաստկարգի խարութեան, ամենքը նուիշուած են ուսմկավար գաղափարին համար մղուող կոռուին: Տասնըութը միլիորդ դոլար տրամադրուած է պատերազմական ծախուց, վաթսուն երկու հազար գործարան աղգային պաշտպանութեան համար կաշխատին, քանի մը գործարաններ պահակներով շրջապատուած, ուր ոչ ոք կը մտնէ և ոչ ոք դուրս կելէ, ասիսներէ ի վեր նոր զէնքեր կը գարբնեն գեղմանական բոնապետութեան շղթաները փրկելու համար: Կէս միլիոն մարդ տրդէն Ֆրանսայի հողի վրայ կը գտնուի: Կարճ ժամանակէն կանոնաւոր երկու միլիոննոց բանակը պատրաստ պիտի ըլլայ, Քանին երեսուն տարեկան արձանագրուած զինուորներու թիւը տասը միլիոն է: Տամն հազար ուսւառնակներ և ութուուն հազար օգաչուներ պատրաստութեան մէջ են: Կառուցման մէջ գտնուող փոխարական նաւերը երեք միլիոն թօն կը նհաշուուին: Այս տարուան բերքը, շնորհ

կազմակերպութեան և մասնաւոր ջանքերու,
ամենատատ տարիներէն աւելի է: Շուտով
հակա ընդովզեաներու երեք հարիւր թիւը
կը լրանայ: Գերմանական ընդովզեաները
կորոնցուցած են իրենց նախկին թափը
շնորհիւ այս նոր գիւտին և ձեռք առնուած
միշտներուն: Անզիւոյ մէջ հացին գինը
պակսեցուցած են:

Միացեալ-Պետութիւններէն յետոյ կայ և
Հարաւային Ամերիկա, կայ և Զինաստան,
Զափոնի և վերջապէս ամբողջ աշխարհը: Կրնաց
մէկը տարակուսիլ թէ Գերմանիա դատա-
պարտուած չէ պարտուելու:

Դաւը Գերմանիոյ պատերազմական
գլխաւոր զէնքերէն մին եղաւ։ Դաւերը
լարուեցան ամեն տեղ և Կովկասի մէջ Զա-
րիչներ շատ գործուեցան և զոհեր շատ
եղան, սակայն այսօր այդ դաւը ալ
մերկացած է։ Վստահ ենք, թէ Կովկասի
ժողովուրդները քաղաքական հեռատեսու-
թիւն ու իմաստութիւն պիտի ունենան
ականջ չկախելու դաւադիրներու ու խռո-
վարաններու թելադրանքին ու սադրանք-
ներուն։ Կովկասի ապագայ երջանկութիւնը
ու խաղաղութիւնը հայերու և վրացիներու
իմաստուն ու համերաշխ գործակցութենէն
կախում ունի։ Սպասենք ուրիմ։





45983

ԳԻՆԸ 1 ԲՈՒԲԼԻ